

825  
U-84

= 378 =

99

999

825  
U-84

ՆՈՐ ՇԱՐՔ ԶԱՐԴԱՐԵԱՆ ՀՅԱՍՏԱՐԱԿՈՒԹԵԱՆՑ

06 AUG 2010

- 6 ԽՈՎ 2011


⑥

## ՍՈՒԻՖԹ

ԿԻՒԼԻՎԵՐԻ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Ի ԼԻԼԻՓՈՒԹ

ԳԱՃԱՌՆԵՐՈՒ ԱԾԽԱՐՀՀ



Ա. ԳՈԼԻՔ  
Տպագր. Օ. ՓԵԼԹԵՔԵՍՆ. Խ. ԸՆԿ.  
1932


## ԶԵԿՈՅՑ

Սույնը, որ ապրած է 1667-ից 1745, ամենեն ժողովրդական նեղինակներեն մեկն է, ոչ միայն Սնգլիոյ, այլ եւ աշխարհի բոլոր երկինքներուն մեջ:

Երաւանք բուռած է թէ իր զլուխ զործոցը, Կիհիլիվէրի ճԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ, ամեն հասակի, ամեն երկրի եւ ամեն ժամանակի լնիեցողներու զործածութեան յարմար զիրք մըն է:

Ծննդյան պիտի կարդան զայն, եւ իրենց զաւակներուն պիտի բուն թէ առոր մէջ հանճարեղ ևնադառութիւն մը կը տեսնեն մարդկալին ընկերութեան, անոր բերութիւններուն եւ այլանդակ սխալաններուն:

Տղաները հանոյի պիտի զզան այս երաշապատում դեպքերն, որոնք կը շահագրգուեն եւ զարմանեի կը մատնեն զիրենք եւ պիտի շարունակեն զուարեանալ անոնցմով, մինչեւ որ հասնին այն հասակին երբ ի վիճակի ըլլան հասկնալու եւ գնահատելու զանոնի:



2991-2010



# ԿԻՀԻԼԻՎԵՐԻ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ ԼԻԼԼԻ ՓՈՒԹԻ ԵՐԿԻՐԸ

Ա.

ՄԵԿՆԱԽՄ ԵՒ ՆԱԽԱԲԵԿԱԽԹԻՒՆ

Հայրս փաքրիկ առաջաւածք մը ունէր Նոթինկէմի կուսառթեան մէջ, և հնագ զաւկի ա՛ր էր, որոնց երրորդն էի ես: Իրրե աշկերտ զրուեցաց Մր. Ճէք Պէտրոսի, Լոնտոնի նշանաւոր բժիշկին քով որւ մօա մնացի չորս տարի: Յեսայ ես ալ բժիշկ եղայ յաջորդաբար քանի մը նաւերու մէջ, և վեց տարի շարունակ ձամբարդութիւններ ըրբ Սրբամուհան և Սրբւելեան Հնդկաստան<sup>(\*)</sup> և կրցաց քիչ մը աւելցնել հարսաւթիւնս:

Նաւապես Ուկիկը Փրիմորդ առաջարկած ըլլալով ինձ իրեն ընկերանալու Խաղաղական Ուկիանսուի մէջ ընելիք մէկ ձամբարդութիւնն, նստայ իր Ալլանովիք նաւը, որ առազաստ պարզեց և Պրիմորդէն ձամբայ եղաւ 1699 Մայիս 4ին: Մեր ձամբարդութիւնը սկիզբները շատ խաղաղ եղաւ: Բայց Սրբւելեան Հնդկաստանէն անցնելու առան սասակի փոթորիկի մը բանուեցանք, որ մզեց մեզ Վան-Տիէմէնի<sup>(\*\*)</sup> ցամաքին հիւսիս-արևեմուարը: Մեր նաւասարիներէն տասներկու հոգի մեռած

(\*) Աւելեկեան Հնդկաստան անունով կը ճանչցուին Սօնտի կը զիներու Հորանտական զայթավայրերը, հարաւ, արեւեկեան Ասիոյ մէջ:

Աւելմտեան Հնդկաստան անունը տրուեցաւ նախապէս Ամերիկայի, որովհետեւ Քրիստոնոր Քոլումբոս այն ասեն ցամաք ելած ատեն, երկրի տարածութեան մասին ո նեցած տկար զաղափարէն խաբուելով, սկիզբները կարծեց թէ իր զտած երկիրը Հնդկաստանի մէկ երկարածումն էր պարզապէս:

(\*\*) Թառմունին կը չուած կղզին, Խաղաղական Ովկիանոսին մէջ:


Եին տարտպայման յոդնութեան և միասակար մսունդ առնելու հետեանքով, և միւսներն ալ չատ ախուր վիճակի մէջ կը գտնուէին: Նոյեմբեր ծին, մասախլապատ օր մը, նառաստիները նշմարեցին ժայռ մը, որ նաւէն հաղիւ վաթսուն գրրկաշափ հնառու կը գտնուէր: Այնչափ սասափի էր հովը, որ հազիւ վայրկեան մը վերջ, շիտակ այդ ժայսին վրայ քշեց նաւը, որ ձեզքսւեցաւ: Նաւաստիներէն հինգ հովի և ևս նաւակ մը իջուցինք ծովը, և միջայը գտանք հեռանալու թէ նաւէն և թէ ժայռուտէն: Բայց հազիւ կէս ժամ վերջը հիւսիսային բուռն քամի մը շրջեց մեր նաւալիր:

Չգիտեմ թէ ի՞նչ եղան նաւակին մէջի իմ ընկերներս, կամ ժայսին վրայ ապաստանողները և կամ նաւուն մէջ մնացողները, բայց կարծեմ թէ ամէնքն ալ կորան: Իսկ ևս ըստ բաղդին կը լոզացի, հովին և մակրնթացութեան մղումով դէպի ցամաք քշուելով: Յաճախ սրունք վար կը կախէի, առանց սակոյն յատակը համնելու, Վերջապէս, այն վայրկեանին որ դրէթէ ուժապատ, պիտի զարդէի պայքարելէ, ոտքս ցամաքին հասաւ: Ծագուն մէջ գրեթէ կէս վարսախ ուել քաշեցի ծովելքերք համնելէ առաջ, և վերջապէս այնաեղ ոտք կոխեցի իրիկուան ժամը 8ին միջացները: Բառորդ վարսախի չափ տեղ ալ քալեցի, առանց գտնելու ո՛ւ է ընակիչ կամ տուն մը, կամ գոնէ այն աստիճան ալկար էի որ ևս չունայ: Ծայրայեղ յոդնութիւնն մը, տաքը, և կէս շիշ օղի զոր խմեր էի նաւէն ելլելէ առաջ, այս ամէնը քանի մղեցին զիս: Վառեցայ կանաչ խորտին վրայ որ չատ նուրբ էր, և քնացայ խորունկ քունով մը որ իր ինը ժամ տեսց, այն աստիճան անուշ քուն մը սրուն նամանը չեմ վայելած անկէ ի վեր-

## ԵՄ ԱՐԱՋԻՆ ԶԱՐՄԱՅՈՒՄ: — ԳԵՐԻ

Երբ անթնցայ, լուսնալու վրայ էր: Փորձեցի ստրի ելլել, բայց անկարելի եղաւ ինձ տեղէս շարժիլ. Կոնակի վը-

րայ պառկած էի, և նշմարեցի որ թեւերս և ծունկերս ամուր մը կապուած էին գետնին: Նոյնպէս՝ մազերս որ խիտ և երկայն էին: Զգացի նմանապէս չատ նուրբ թելեր, որոնցով կապուած էի անութներէս մինչև սրունքներս: Վեր միայն կրնայի նայիլ, արեւը կը սկսէր սասափի տաքնալ և իր ձառագայթները կը խաղացնէին աչքերս: Եռորջս խառնաշփոթ աղմուկ մը լսեցի, բայց գտնուած զիրքիս մէջ երկինքը միայն կրնայի տեսնել: Եատ չանցած ձախ սրունքիս վրայ բանի մը շարժիլը զգացի, և այս բանը կուրծքիս վրայ մեզմիւ յառաջնալով բարձրացաւ գրեթէ մինչեւ իմ ծնօտս: Կարելի եղածին չափ վար նայեցայ, և տեսայ մարդկացին փոքրիկ արարած մը, առ ստուելն վեց բթաշափ բարձրութեամի, ձեռքը նետ մը և աղեղ մը բոնած, և կապարձ մը՝ կոնակը: Միեւնոյն ժամանակ զգացի որ առնուազն քառասուն հատ միեւնոյն արարածներէն կը հետեւէին առաջինին: Խորունկ զարմացումի մը մէջ ինկած էի, և սկսայ այն ասախճան սոսկտիլ



Երբ արթնցայ, ինքինքս պառկած զտայ ամուր մը կապուած գետինին,

աղաղակներ արձակել որ ամէնքն ալ սարսափահար փախան։  
Վերջին իմացաց թէ անոնցմէ մէկ քանին իմ՝ մարմինիս վրա-  
յն գետին ցատկելու ատեն ինչաղով վիրաւորաւած հն։ Այսու-  
հանդերձ շատ շանցած անոնք նորէն եկան, և իրենց մէկը  
համարձակեցաւ այնքան մօտենալ որ կրցաւ կատարելապէս  
տեսնել իմ զէքս, և ձեռքերն ու աչքերը ի նշան հիացման  
վեր առնելով թիժու բայց յատակ ձայնով մը պոտաց։

— Հեթինան տեկո՞ւ։

Միւսներն ալ քանի մը անգամ կրկնեցին միւսնոյն բա-  
ռերը, բայց այն ատեն չնաև կցաց ատոնց իմաստը։ Այդ ժա-  
մանակամիջոցին ես տարածուած կը մնայի, զարմացումի ու  
քիչ մըն ալ մտահագութեան մատնուած, ինչ որ զիւրա առ-  
կնալի է անշուշտ ընթերցողին համար։ Վերջապէս ինքզինքս  
աղատելու համար ձիգ մ'ընելով, յաջողեցայ խպել ձախ թես  
զետնին կցող կապերը, և հանել գետինը զարնուած ցիցերը։  
որովհետեւ ձեռքս մինչև զէմքս տանիլ յաջողելով հասկցայ  
թէ բնէ միջոցով կրցեր էլն զիս զետնին կապել և զերի ընել  
իրենց։ Միւսոյն ժամանակ, բուռն ցնցումով մը որ սաստիկ  
ցաւ պատճառեց ինձի՝ քիչ մը թուլցացի ձախ կողմի մազերս  
կապով կապերը, որով կարելի եղաւ զլուխս քիչ մը մէկ կողմ  
զարձնել։

Բայց փոքրիկ արարածները անգամ մըն ալ յաջողեցան  
փախչիլ, իրենցմէ մէկ քանին ձեռք անցրնել կրնալու առաջ։  
Յեսոյ սկսան սուր աղաղակներ արձակել, և երր աղմակը  
դադրեցաւ, լոեցի որ իրենցմէ մէկը կը պոտար։

— Թօւկօ տօնա՛։

Անմիջապէս զգացի որ ձախ ձեռքս կը ծակծկուի հարիւ-  
րաւոր նետերով, որ առեղներու պէս կը խայթին։ Ասկէ  
շատ ուրիշ նետածգութիւն մը ըրին օդին մէջ, բնչողէս մէնք  
ուումբեր կ'արձակներ եւրոպայի մէջ, ասոնցմէ մէկ քանին  
կարծեմ թէ ինկան մարմինիս վրայ, (թէեւ ես բան մը չզգա-  
ցի), և ուրիշներ՝ զէմքիս վրայ զոր անմիջապէս ծածկեցի  
ձեռքովս։ Երբ նետերու այս անձրիւը դադրեցաւ, սկսայ հե-

ժեծել վիշտելու և դաւէս, և նորէն աշխատեցայ աղտառուիլ։  
Այն ատեն առաջինէն առելի բուռն նետածգութիւն մը ըրին,  
և այդ պղտիկ արարածներէն մէկ քանին փորձեցին մարմինս  
ծակել իրենց նիզակով։ բայց բարերախտաբար կաշիլ հագուստ  
մը հագած էի, որմէ ներս թափանցել չկրցան։ Հետեւապէս  
այն համազաւմին եկաց թէ լաւագոյն պիտի ըլլար հանդարտ  
կենալ։ Քանի որ ձախ թեւս քակուած էր արգէն, առելի  
զիւրին պիտի ըլլար աղատութիւն ձեռք ձգել։ Գալով այդ  
բնակիչներուն, իրաւամը ինքզինքս ի վիճակի կը նկատէի  
չափուելու առելի բազմաթիւ բանակներու հետ զոր կարող  
պիտի ըլլային իմ վրայ զրկել, եթէ բոլորն ալ միւսնոյն հա-  
սակին ունեն։

¶.

### ՏՐԱՄՊՈՒՐՈՒՄԻՒՄԻՆԵՐԸ ԿԸ ՄԵՂՄԱՆԱՆ

Բայց ձակատագիրը ուրիշ կերպով անօրինեց իմ բազզս։  
Երբ այդ մարզիկը նշամարեցին թէ հանգարտ կը մնամ, զար-  
քեցան զիս նետածգութեան ենթարկելէ, բայց լսած աղմուկէս  
հասկցայ թէ իրենց թիւր կ'աւելնար։ Ինձմէ իրը երկու ձո-  
ղաչափ հեռու աջ ականջիս ձիշգ զիմացը աղմուկ մը լսեցի  
ժամու։ մը չափ, աշխատութեան մէջ զանուող մարդու մը  
աղմուկին նման, և զլուխս քիչ մը այն կողմ զարձնելով, —  
որչափ որ գետինը զարնուած ցիցերը և մազերս անոնց կցող  
կապերը թողլ կուտային —, տեսայ որ գետնէն իրը մէկուկէս  
ուոք բարձրաւթեամբ բեմ մը կը կանգնուէր, որուն վրայ այդ  
բնակիչներէն երեք չորս հոգի կրնային կանգնիլ, և որուն  
վրայ ելլելու համար երկու երեք սանդուխներ կային։

Այդ բեմին բարձունքէն, իրենցմէ մէկը, որ ինձի թուեւ-  
ցաւ թէ բարձր զիւրք ունեցող մէկն էր, ինձի բաւական եր-  
կար ձառ մը խօսեցաւ, որմէ բառ մը չասկցայ։ Բայց պէտք  
է բանի որ այդ անձնաւորութիւնը խօսքի սկսելէ առաջ երեք  
անգամ պոտացած էր։

— Լանիքր տեհալ սան։

(Այս բառերը և ասկէ առաջ յիշած բառերու յետոց կրկնուեցան և բացարուեցան ինձի :)

Սյդ բառերուն վրայ, անզացիներէն յիսուն հոգիի չափ անմիջապէս եկան կտրեցին զլուխիս ձախ կողմը դետնին կցող



Բուռն շարժումով մը յաջողեցայ կտրել ձախ թեւս կապող կապերը... բայց պատիկ մարդիկները յաջողեցան անզամ մըն ալ փախչի :

թելերը, ինչ որ թողարկեց ինձի պլուխս քիչ մը զէպի աշ զարձնել, և զիտել խօսիլ սկսող անձը և անոր շարժումները : Միջին տարիքավ և իրեն ընկերացող միւս երեք անձերէն աւելի բարձր հասակով անձ մըն էր: Սյդ երեքներէն մէկը մանկաւիկ մըն էր, որ անոր հագուստին քվանցքը կը բռնէր, և միջնամատէս քիչ մը աւելի բարձր հասակ ունէր, միւս երկուքը անոր երկու կողմը կը կենացին անոր օգնելու համար: Ճշմարիտ բեմբասացի մը երեւոյթը ունէր, և կրցայ հասկնալ թէ իր ճառին մէջ կը խառնէր սպասնալիքներ, խոսուումներ և գութի ու բարութեան խօսքեր: Պատասխանցի մէկ քանի բառով, և խօսարն հպատակութեան չեւտով մը, ձախ ձեռքս և երկու աչքերս բարձրացնելով զէպի արեգակը, իբր թէ զայն վկայ բռնելու համար: Յետոյ, անօթութենէ զրեթէ մեռնելու վիճակին համնելով,— սրովհետեւ նաևն ելլերէս ի վեր բան մը կերած չէի—: քանի քանի սնազամներ մասս բերանս զրի, հասկցնելու համար թէ մնունզի պէտք ունէի:

¶.

ի Ա Ն Ա Խ Ա Ճ Ա Շ Ա

Հիւրեկօն կամ մեծ Տէրը շատ լաւ համեցաւ միտքս: Բնամէն վար իջաւ և հրամացից որ խմ երկու կողմերս մէկ քանի սանդուղներ գնին, որոնց վրայ ելան բնակիչներէն իբր հարիւր հոգի, որոնք ճամբայ ելան մինչեւ իմ բերանս, բեռնաւորուած միսով լեցուն սակառներով, որոնք բերուած էին թագաւորին հրամանով: Մէկէ աւելի կենդանիներու միս կար ատոնց մէջ, բայց չկրցայ ատոնց համէն որոշել թէ ինչի՞ միս էին. սրունքի, մէջքի միսեր կային, ոչխարի միսի պէտքատրուստուած և համեմուած, բայց արտօյտի թեւէն աւելի մանր: Ատոնցմէ երկու երեքը մէկ պտտառ ըրի, և մէկ անզամէն բերանս նետեցի երեք հաց, որոնց խրաքանչիւրը հազիւ հրացանի գնդակի մը մեծութիւնն ունէր: Ինձի տուին ամէն ինչ որ կրցան, հաղարումէկ ձեւերով յայտնելով իրենց

զարմացումն ու հիացումը՝ իմ զիթիսարի հասակիս և ախորշակիս համար։ Նշանացի հասկցուցի թէ խոնդիք կ'աւղեմ։ անոնք իմ ուտելու կերպէս հասկնալով որ փոքր քանակութեամբ ըմպելի ինձի չպիտի բաւէ, և մասցի ժողովուրդ մըն ալ ըլլալով։ հրելով հրծակելով մինչեւ իմ ձեռքիս հասովութեան մօս բերին իրենց ունեցած ամենախոշոր տակառներէն տակառ մը զինի, և անոր կափարիչը կատեցին։ Գրեթէ մէկ ումազով իմնեցի ամբողջ տակառին պարունակութիւնը, ինչ որ դժուար բան մը չէր, որովհետեւ հազիւ կէս շիշ զինի կը պարունակէր և Պուրկօնիի զինիի ճաշակն ունէր բայց աւելի համեզ։ Երկրորդ տակառ մըն ալ բերին, զոր նոյնպէս խմեցի։ և նշանացի հասկցուցի որ ուրիշ մըն ալ բերին, բայց ալ շունէին ուրիշ։

Երբ այս հրաշալիքները ի գործ զրի, սկսան ուրախութեան աղաղակներ արձակել և պարել կուրծքիս վրայ, քանի քանի անգամ պոսալով։ «Հեթինան Տեկուլ», ինչպէս ըրած էին նախապէս։ Ինձի նշան ըրին որ գետինը ձգեմ երկու տակառները, բայց հսկածու դանուեցան զգուշացնելու ամբոփը որ հնուան կենայ՝ պօսալով։ «Պօրալ միվօլա»։ և երբ տակառները տեսան օդին մէջ, նորին ոկտան իրենց նախկին աղաղակը արձակել։ «Հեթինան Տեկուլ»։

vi.

Թէ ԵՇՉՈՒ ՓՅԱՍԴՐՈՒՅՅԱՅ ՄԱՅՐՈՅԱԳԱՅ

Պահ մը ետքը, երբ տեսան որ ալ ուտելիք չեմ պահանչեր, բարձր զիրքի տէր անձնաւորութիւն մը, որ նորին Կայսերական Վեհափառութեան կողմէ զրկուած էր, զէպ իմ կողմն յատաջացաւ, և մատովը ցայց տաւաւ ճամբան։ մայրաքաղաքին, որ իրը քառորդ փարսախ մը հնուան կը գննուեր, և որ փսխաղրուիլս որոշուած էր ն. Վեհափառութեան նախագահութեամբ գումարուած Խորհուրդի մը մէջ։ Նշանացի հասկցուցի թէ կը բաղձայի աղաղ արձակուի։ Բամծ շատ

լաւ հասկցաւ, որովհետեւ զիսւին օրօրեց մերժումի ձեւով, և ձեռքովը հառկցուց թէ այնանդ պիսի զրուեմ իրեւ զերի։

Ասոր վրայ, Հիւրկօն և իր հետեւորդները հնուացան։ զրեթէ ութ ժամ քնացայ, որովհետեւ րժիշկները՝ կայսեր հրամանով՝ քնարեր զեղեր զրեր էին զիսիին մէջ։

Կ'երեւաց թէ այն վայրկեանին որ զիս տեսած էին զետնին վրայ քնացած, անմիջապէս տեղեկութիւն հազորզուած էր կացսեր, որ յետ խորհրդակցութեան որոշեր էր որ զետինին կապուիմ քիչ առաջ պատմուած եղանակով, (ինչ որ կատարուած էր զիշերը՝ մինչ ևս կը քնանացի։) Որոշուեր էր նաև որ ասատ ուտելիք ու խմելիք զրկուի ինձի, և անմշատին մասնաւոր մերենաց մը պատրաստուի՝ զիս մայրաքուածաք փսխաղրելու համար։

Այս իշխանը շատ մը մերենաներ ունի՝ անիւներու վրայ հասաւառուած՝ ծաւերու և ուրիշ խիստ ծանր բնակերու փախազրութեան յատկացուած։ Յաձախ իր մաբանաւերը շինել կուտայ, (որոնցմէ մէկ քանին ինը ոտք երկանութիւն ունին), այն անտաներուն մէջ իսկ ուր կը բռումին ատանց շինութեան յատկացուած ծաւերը, և յետոյ զանոնք ծով փոխազրել կուտայ նոյն մերենաներուն միջացով։

Հետեւարար անմիջապէս զործի սկսան հինգ հարիւր ատաղձագործներ և ձարսարակէաներ, որոնք պիսի պատրաստին մինչեւ հիմայ իրենց շինաներէն ամէնէն միծ մերենան։ Ասիկա գետինէն երեք բութաշափ բարձրութեամբ, և օթը ոտք երկանութիւնը և չորս ոտք յայնութեամբ և քանակերկու անիւներով ոտք մէն էր։ Այն աղաղակը զոր լուեր էր, արձակուած էր այս մերենան ժամանած տահն, որ չարժիլ սկսած էր իմ այդ երկիրը զալիս չորս ժամ ետքը, և որ վերջապէս բերուեցաւ իմ զանուած տեղս։

Բայց զիսաւոր զժուարութիւնը եղաւ զիս այդ մերենապին վրայ քշել։ Ասոր համար ութսուն ձողեր անկուեցան։ Խորաքանչիւրը մէկ սաք բարձրութեամբ, և ծրաբներու առասանի հաստութեան չափ աղակները՝ օղակներու

միջոցաւ կցուեցան այն կատերուն, որով գործաւորները շըր-  
ջապատած էին՝ մարմինս, սրունքներս, վիզս և թեւերս:

Ինը հարիւր ամենահուժիու գործաւորներ յատկացուե-  
ցան վեր բարձրացնելու այս առասանները, ձողերու վրայ  
հաստատուած լիսեսնիկներու միջոցաւ: Այս կերպով զրէթէ  
երկու ժամուան մէջ մեքենային վրայ հանուեցայ, դեռեղ-  
ուեցայ և ամուր մը կապւեցայ: Այս ամէնը վերջը պատ-  
ճառեցաւ ինծի, որովհետեւ այդ բոլոր գործողութեան միջոցին  
խորունկ կը քնանայի: Պէտք եղաւ աւելի քան հինգ  
հարիւր ձիերու որ կայսեր ամէնէն խոչոր ձիերէն ընտրուած  
էին, և որոնց խւրաքանչիւրը չորս ու կէս լթաշափ բարձ-  
րութիւն ունէր, զիս փոխազբելու համար մայրաքազաք, որ  
քառորդ փարսախի չափ հեռու էր, ինչպէս ըսած եմ:

Այդ օրուան մեացած մասը երկար ճամբարդութիւն մը  
ըրբնք, և զիշերը կանգ առինք բաց դաշտին մէջ, հինգ հա-  
րիւր պահնորդներով իմ երկու կողմերու, կէսը ջաներ բնանձ-  
եւ միւս կէսը նետ եւ ազեղներով զինուած, կազմ եւ պատ-  
րաստ զիս նետանար ընելու, եթէ փորձէի տեղէս չարսիլ՝  
Յաջորդ առտուն արեւածագին առաջ չարունակեցինք մեր  
ճամբարն, և զրէթէ կէս օրին հասանք քաղաքին դուռներուն  
հարիւր ձողաչափի մօտ: Կայսրը եւ իր ամբողջ աւագանին  
մնզ դիմաւորելու հկան:

Զ.

### ԽՄ ԲՆԱԿԱՐԱՆՈ.— ԿՈՅՍԵՐ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆԸ

Այն աելն ուր կառքը կանգ առաւ, կը բարձրանար հին-  
մնեան մը, որ ամբողջ թագաւորութեան մէջ ամէնէն մնձն-  
էր, եւ քանի մը տարի ասաջ սպանութեամբ մը աղարտուած  
ըլլալով պիղծ կը նկատուէր, այս մարդոց նախալաշարման  
համաձայն: Արոշուեցա որ այդ չէնքին մէջ ընակիմ: Մեծ  
գուոր որ զէպի հւեսիս կը նայէր, իրբ չորս ոտք բարձրու-  
թիւն և երկու ոտք լայնութիւն ունէր: Ինձի համար զիւրին  
էր չէնքին մէջ մտնել ռողալով. զրան երկու կողմը մէյմէկ

պատուհան կար. գետինէն առ ասաւելն վեց լթամատ բարձ-  
րութեամբ: Զախակողման պատուհանին վրայ թագաւորին  
կոպղարարները հաստատեցին իննուուն եւ վեց շղթաներ, յար  
եւ նման անոնց որոնք կը գտնուին տիկիններու ժամացոցին  
վրայ Եւրոպայի մէջ, եւ զրէթէ անոնց չափ հաստ: Այդ շըլ-  
թաները իմ ձախ օրունքիս կցուեցան երեսունեւլից կախ-  
փականքներով:

Այս մէհեանին զիմացը, ճամբուն միւս կողմը քսան ոտք  
հեռաւորութեամբ կը գտնուէր աշտարակ մը հինգ ոտք բարձ-  
րութեամբ: Կայսրը անոր վրայ ելաւ, իր պալատին մէկ քանի  
աւագանիներու, ընկերակցութեամբ, որպէս զի կարենայ զիս  
զիսել, ինչպէս պատմեցին ինծի ի վերջոյ, որովհետեւ ես  
զիրենք չէի կրնար տեսնել: Կը հաշուուի թէ հարիւր հազարէ  
աւելի բնակիներ քաղաքէն դուրս ելան միեւնայն նպատա-  
կով եւ հակառակ իմ պահնորդներուս արգելքին, առնուազն  
վեց հողիի չափ մարմինիս վրայ բարձրացան սանդուիներու  
միջոցաւ: Բայց ի վերջոյ հրավարտակ մը հրատարակուեցա,  
որ վճռական արգելք դրաւ ատոր՝ մահուան սպանալիքով:

Երբ գործաւորները նշմարեցին որ ինծի համար փախչի  
անկարելի էր, զիս կապող բալոր թելերը կարեցին, որով  
կրցայ ոտքի ելլել: Կարելի չէ նկարագրել այս մարդոց զար-  
մացումն եւ հանած աղմուկը, երբ տեսան իմ ոտքի ելլելս  
եւ քաղկոս: Զախ ոտքս կապող չղթաները իրը վեց ոտք եր-  
կայնութիւն ունէին, եւ կը թալլտարէին ինձ ո՛չ միայն երթալ  
գալ կիսաշրջանակի մը մէջ, այլև մտնել մենեանին մէջ ոո-  
գալով եւ անոր մէջ պատկիլ իմ ամրող հասակով:

Ոտքի ելլելս պէս սկսայ չուրջս զիտել: Եւ պէտք է  
խոսուովանիմ որ երեւք աւելի շահագրգուական տեսարանի մը  
չէի հանդիսաված: Երջակաց երկիրը կարծես պարտէղ մըն էր,  
եւ որմերով մնջատուած արտերը, մեծ մասամբ քառասուն  
քառակուսի ոտք տարածութեամբ, ծաղկիկ ածուներու երե-  
սոյթն ունէին: Ամէնէն բարձր ծառերը, որչափ կրցի դատել,  
եօթը ոտք բարձրութիւն միայն ունէին: Զախին վրայ կը  
տարածուէր քաղաքը, որ թատրոնի մը կը նմանէր:

Կայսրը աշտարակէն վար իջեր էր արգէն, և դէպ իմ՝  
կողմն կը յառաջանար ձիբն վրայ հեծած, ինչ որ մազ մնաց  
սուզի պիտի նստէր իրեն, որովհետեւ կենդանին թէւ լաւ  
մարդուած էր, խրացեցաւ այսքան անսովոր տեսարանէ մը,  
այն տպաւորութիւնը կը թողէի անասունին վրայ թէ լիս մըն  
էր որ իր վրայ կուզայ, Բայց կայսրը, որ լնտիր հեծեալ մըն  
էր, կրցաւ ամուսն կենալ թամբին վրայ. հետեւորդները վա-  
զեցին եկան և բոհեցին սահմէն, մինչ Ն. Վեհափառութիւնը  
վար կ'իջնէր:

Երբ Ն. Վեհափառութիւնը սուքը զետին զրաւ, մեծ հրա-  
ցումալ զիտեց զիս, բայց սուքերս կապող զդժային հասողու-  
թենէն հեռու կեցաւ. Կայսրը իր բոլոր պահատականներէն ու-  
ելի բարձր հասակ մը ունի իմ եղունզիս լայնութեամբ, ինչ  
որ բառական է զինքը երկիր-դալի դարձնելու զիտողներուն.  
Իր զիմազիծերը չեշտուած են և առնական, և կեցուածքը  
վիհափառ: Այս ժամանակ անցուցած էր իր ծագիկ երիտա-  
սարդութիւնը, որովհետեւ քանիւութ տարեկան էր: Իրը  
եօթը ատրիէ ի վեր իր թագաւորէր երջանկութեան մէջ, և  
զրէթէ միշտ յազթական, իր հազուսար չառ պարզ էր, կէս  
համինական և կէս եւրապական ձաշակով: Գլուխը զրած էր  
սուկիէ թեթեւ սաղաւարտ մը, զոհարներով և հոյակապ փե-  
տուրով մը զարգարուած: Մերկ սուրբ ձեռքը բանած էր,  
ինքինքը պաշապանելու համար՝ իմի, երբեք ևս իմ շզթա-  
ներու խորակեմ: Այս սուրբ երեք բաթաշափ երկանութիւն  
անէր, երախտակալը և պատեանը սուկիէ էին և աղաւանուցա-  
կուս: Թթուագ ձայն մը ունէր, բայց չառ յատակ և որոշ,  
և զիւրաս իր լուկի զինքը, նոյն խակ երբ սուքի վրայ էի ևս:  
Խոսեցայ իրենց իմ գէշ աղէկ զիտցած բոլոր լեզուներովս,  
վերին և սուրբին զերմաններէն, լատիններէն, ֆրանսներէն,  
սորներէն, իտալիերէն, նուև փրանչներու հին լեզուով.

ԱՅ ՎԵՀԱՆԶՅՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՆՑ ՀԵՏԵԽԱՆՔՆԵՐԸ

Երկու ժամ վերջը կայսրը և իր հետեւորդները քաշուե-  
ցան, և զիս թողուցին մեծ թուով պահակներու հսկողու-  
թեան տակ, պաշտպաններու համար յանդգնութեան և գուցէ  
չարաձնիւթեանը զէմ խուռն ամբոխին, որ անհամբեր էր  
ինձի մօտենալու՝ գոնէ որչափ որ համարձակութիւն ունենա-  
լին: Ամանք յանդգնեցան նեսեր արձակել վրաս, մինչ նստած  
էի իմ տանս զրան առջին: Այդ նետերէն մէկը մազ մնաց որ  
ձախ աչքիս զար: Բայց զնդապետը ձերբակալել տուաւ այդ  
ստահակներու զիսաւորներէն վեցը, և իրենց թշնամնքին  
լաւագոյն պատիմը համարեց զանոնք ինձի յանձնել՝ սուքեր-  
նին և ձեռքերնին կապուած: Բանի մը զինուորներ անմիջա-  
պէս զործազրեցին իր հրամանը, և գանոնք իրենց նիզակին  
ծայրը անցուցած՝ ձեռքիս հասողութեան մօտեցուցին: Վեցը  
մէկէն աջ ձեռքիս մէջ առի չինզը զրապան զրի, զալով  
վեցերորդին, զանիկա ողջ ողջ ուտելու երեւոլթ մը առի:  
Խեղճ մարզը սոսկալի աղաղակներ արձակեց, և գնդապետն  
ու իր սպաները շատ ցաւ զզացին, երբ մանաւանդ տեսան  
զմելիս հանկւս: Բայց անմիջապէս ապահովուցի զիրենք:  
որովհետեւ քալցը զէմք մը առնելով կարեցի զինքը կաշկան-  
դող կապերը, մնզմիւ գետինը զրի զայն Խեղճը անմիջապէս  
կծիկը դրաւ: Միւսներուն ալ ձիշը նոյն ընթացքը բանեցի:  
իրարու ետեւէ զրապանէս հանկւով, և զիտեցի որ զինուոր-  
ներն ու ժողովուրդը չառ զգածուած էին զթութեան այս  
արտարայտութենէն, ինչ որ տեղեկազրուեցաւ արքունիքին՝  
ինպաստ ինձի:

Երբ զիւրեր եղաւ, բառական զժուարութեամբ տունս  
մտայ, ուր պառկեցայ գետնին վրայ: Նոյնն ըրբ տասնեւհինդ  
օրի չափ, և այն ատեն կայսրը հրամացեց որ անկողին մը  
պատրաստուի ինձի: Առլորական մեծութեամբ վեց հարփուր  
անկողիններ բերուեցան կառքերով և փուտեցան իմ տանս  
մէջ: Հարփ եղած երկայնութիւնն և լայնութիւնը ձեռք բե-

Թերու համար հարիւր յիսուն անկողին վտել պէտք եղաւ, և չորս անկողին վրայէ վրայ ձգուեցաւ՝ անհրաժեշտ թանձրութիւնը ունենալու համար, ինչ որ այնքան լաւ չըկցաւ պաշտպանել զիս կարծրութեանը զէմ գետինին որ քարէ էր: Միեւնոյն հաշվաներուն համաձայն բարձեր, վերմակներ և ոտքի ծածկացներ բերին ինձ նման չարքաշութեան վարժուած մէկու մը բաւելու չափ:

Եւ սակայն կայսրը քանի մը անգամ ժողով գումարեց խորհրդակցելու համար թէ ինչ պէտք է ընկէ իմ մասին: Կը վախճախին որ մի՛ գուցէ յաջողիմ վախչիլ, և կամ թէ իմ մասւնակ մեծ ծախքեր պատճառելով սով մը առաջ ըերէ: Մերթ կը խորհէին զիս թողուլ որ անօթի մեռնիմ, կամ զէմքս և ձեռքերս ծակծկել թունալից նետերով, որոնք շուտով զիս անդիի աշխարհ պիտի զրկէին: Բայց մտածեցին որ այսքան հսկայ մարմին մը նեխելով կը նայ ժամտախտ յառաջ բերել մայրաքաղաքին, և յետոյ ամրող թագաւորութեան մէջ:



Յանդուխներ դրին բերնիս մօտենալու համար,

Մինչ այսպէս խորհրդակցութիւն կը կատարուէր, բանակի ամէկ քանի բարձրաստիճան սպաներ ներկայացան Ահեծ-Խորհրդ գարանին դուռը, ուր կը կատարուէր Խորհուրդը Հեծանիցներ երկուքը ներս ընդունուելով տեղեկութիւն տուին իմ բանած ընթացքիս մասին՝ հանդէպ վեց ոճագործներուն որսոց վրայ խոսած ե՞մ: Այդ տեղեկութիւնը այնքան նպաստաւոր տպաւորութիւն թողուց Ն. Վեհափառութեան վրայ, որ անմիջապէս կայսերական յանձնաժողովը մը գրկուեցաւ, հարկադրելու համար քաղաքին չարքը մինչեւ չորս հարիւր յիսուն ձողաչափ հեռաւորութեամբ տարածուած գիւղերը, որպէս զի ամէն տպաւու իմ մասւնդիս համար հայթացթիւն վեց արջառ, քառասուն ոչխար, և նայն համեմատութեամբ հայ, զինի և ուրիշ ընդպետիներ: Այս տառասեղբաներուն փոխարինը Ն. Վեհափառութիւնը հրամայեց վճարել իր անձնական զանձէն: Նմանապէս ինձի ծանայելու համար վեց հարիւր մարդիկ յառկացու եցան, որոնց թոշակ յատկացուեցաւ իրենց տառափ համար, և որոնց հանդասութեան համար վրաններ կանգնուեցան իմ զրանու երկու կողմք: Նոյնպէս հրամայուեցաւ որ երեք հարիւր գերձակներ ինձի հագուստ մը շինեն երկրին նորածեւութեան համաձայն: Կայսրութեան ամէնէն անուանի վեց պրագէտներու պաշտօն կը յանձնուէր ինձի սորվեցներու իրենց լեզուն, և վերջապէս կայսեր, աւագանիներուն և անձնապահ բանակին ձիերը յաձախ պիտի մարզուէին իմ ներկայութեանս, զիրինք վարժեցնելու համար ինձի:

Բոլոր այս հրամանները կէտ առ կէտ գործադրուեցան: Երեք շաբաթին մեծ յառաջդիմութիւն ըրբ Լիլլիփութի լեզուին մէջ, այդ միջոցին կայսրը պատուեց զիս իր յաձախակի ացցելութիւններով, և հաճոյք զգաց նայն խոլ օգնելու իմ ուսուցիչներուս, իրենց լեզուն սորվեցնելու համար:



Ք.

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ԻՄ ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ.—

ԵՐԿՈՒ ԲԵՌՆԱԿԻՒՄՆԵՐ՝ ԳՐՊԱՆԻ ԺԱՄԱՆՅՈՅՅԻՆ ՀԱՄԱՐ


Յետոյ գրպաններուս այցելեցին և կայսրը հրամայեց թէեւ շատ պատուառոր շեշտավ մը, իրեն յանձնելու ունեցածներս։ Նախ ուղեց թուրս, զոր անմիջապէս յանձնեցի պատեանավը միասին։ Իր լաւագոյն զօրքերէն երեք հազար զինուորի հրամայած էր զիս շրջապատել հեռուէն իրենց աղեղներն ու նետերը կազմ և պատրաստ բոնած։ Յետոյ ուղեց մէկը այն երկաթէ խոսչաւոր սիւներէն, որոնց մով կ'ուղեր հասկցնել գրպանիս ատրճանակները։ Սոսնք եւս տուիր եւ իր փափաքին վրայ զայն գործածելու կերպը ցուցուցի որչափ որ կրցայ։ Միմիայն վասողով լեցընելով, և կայսեր ազդարաբելէ ետքը որ չլիքինայ, օդին մէջ պարզեցի զայն։ Ներկաններուն մէջէն հարիւրաւորներ կոնալի վրայ գիտին ինկան, որպէս թէ մահացու կերպով զարնուած ըլլային, և նոյն իսկ կայսրը, թէեւ ջանաց պաղարիւնութիւնը պահել, բայց բաւական ժամանակ ետքը հազիւ կրցաւ ինքզինքին գալ։ Իրենց յանձնեցի նաև գրպանի ժամացոյց զոր տիսնելու շատ հետաքրքիր էր, իր անձնապահ գունդէն երկու ամէնէն բարձրահասակ մարդոց հրամայեց զայն իրենց ուսուրաւ վրայ կրել՝ մեծ գաւազանի մը անցուած, ինչպէս կ'ընեն մեր մէջ բեռնակիրները՝ խոշոր ատականեր փոխադրելու համար թուրս, ատրճանակներս եւ վասողի տոսպրակս փոխադրուեցան ն։ Վեհափառութեան զինարանը, բայց մնացեալներէն ինչ որ ունէի ինձի վերադարձուեցան։

Տեղացիները հետզհետէ սկսան այնքան չլիքինալ ինձմէ երրեմն կը պառկէի գետնին վրայ, և կը թողարքէի որ անոնցմէ հինգ վեցը ձեռքիս մէջ պարեն։ Վերջապէս սղղափէլ մանչերն ու աղջնակները համարձակեցան նոյն իսկ զալ և պահութառուք խաղալ մազերուս մէջ

Թ.

ԶԻՆՈՒՈՐԱԿՈՆ ՄԱՐԶԱՆՔ՝ ԹԱՇԿԻՆԱԿՈՍ ՎՐԱՅ

Բանակին և արքայական ասպասուանին ձիերը ամէն օրիմ ներկայութեանս մարզուած ըլլալով, աւ չեն վախնար ինձմէ և մինչեւ ոտքերուս մօտ կազմին առանց վարանելու։ Իրենց հեծեալները զանոնք կը ցատկեցնէլոն ձեռքիս վրայէն, զոր գետնին վրայ կը զնէի, և կայսեր որապրդներէն մէկը անգամ մը ցատկեց նոյն իսկ սաքիս վրայէն՝ կօշիկս հագած վիճակի մէջ, ինչ որ հրաշալի սոսում մըն էր։ Օր մը բարերախսութիւնն անեցայ զբօսցնելու կայսրը, թողով որ իր լաւագոյն հեծեալ զօրքերէն խումբ մը, թուով քաննըօրս, մարզանքներ ընեն իմ թաշկինակիս վրայ, զոր գաւաղաններու միջոցաւ տարածած էի գետինէն երկու սաք բարձր։ Բայց ձիերէն մէկը որ հարիւրապեափ մը կը պատկանէր, իր ոմբակով զարնելով թաշկինակին, ծակ մը բացաւ։ առնեցաւ և ինքն ու իր հեծեալը տապալեցան։ Անմիջապէս երկու քն ա



Թագաւորը հրամայեց իր երկու հսկայ թիկնապահներուն՝ գրպանի ժամացոյց իրենց ուսերուն վլայ կրեւ։

վեր ասի, և մէկ ձեռքովս ծակը գոցելով միւսով զինուորներու խումբը գետինը զրի: Վար իյնող ձիուն ուսը տեղէն ելած էր, բայց հեծեալը անփաս մնացած էր, և հս ալ կրցածիս չափ կարկանցի թաշկինակս. բայց ալ չվստահեցայ անոր տակունութեան՝ այսպիսի վաճառքաւոր ձեռնարկներու համար:

Իմ աղաս արձակուելէս իրը երկու-երեք օր առաջ, մինչ ես արքունիքը կը զուարձացնէի այս շահատակութիւններով, թղթաբեր մը եկու և իմաց տուաւ Ն. Վեհափառութեան թէ իր հայտամիներէն մէկ քանին ձիով անցնելու առեն այն տեղէն ուր գտնուած էի, գետինին վրայ տեսած էին ուս խոշոր բան մը, ասրօբինակ ձեռվ, որուն եղերքները կը ասրածուէին այնքան հեռուն որքան Ն. Վեհափառութեան ննջաւոնեալը, և որուն մէջանեղը բարձր էր ձարդու մը հասակին չափ: Անիկա կենդանի արարած մը չէր, ինչպէս կարծեր էին սկզբէն, որովհետեւ խոտին վրայ կը մնար անշարժ, և իրենցմէ ոմանք ձիով անոր շրջանը ըրած էին քանիցս. իրարու ուսին վրայ ելլելով հասած էին ասոր գագաթը, որ տափակ և միաձեւ էր: Ութով զարկեր էին, և հասկցէր էին որ մէջը պարասի է. իրենց խոնարհ կարծիքն այն էր որ ասիկա Մարդ-կենին սրալիանող բան մը ըլլալու էր, և եթէ Ն. Վեհափառութիւնը փափաք ընէր, պիսի յաջուշէին զայն բերել միայն հինգ ձիու օժանդակութեամբ: Յաջորդ օրը կասապահները եկան, միասին բերելով . . . զլխարկս, բայց դժբախտաբար խեղճ վիճակի մէջ էր. եղերքին վրայ երկու երեք տեղ ծակեր էին, և երկու օդակ անցուցեր էին, և այդ օդակներն ալ իրենց կարգին երկար թէլերով ձիերու սարուածին կցուելով, զլխարկս այս կերպով գետինին վրայ քաշըշուելով բերուեր էր կէս անդլիական մզոն տեղ: Բայց լիլիփութիւնը իրին հողը ծայր աստիճան ողորկ և հարթ ըլլալով, յուսացածէս քիչ վիսառուած էր:

Փ.

### ՀԱՆԳԻՄԱԿՐ ԶՅՈՒՆՅ ՄՐԹԻՆՔՆԵՐՈՒԹ ՄԵԶԵՆ

Այս զէպքէն երկու օր եաքը, կայսրը, որ կազմ և պատրաստ կենալու հրաման տուած էր մայրաքաղաքի արուարձաններու և չըլականներու մէջ զանուազ իր բանակին, զրունելու տարօրինակ կերպ մը երեւակացեց: Ռւզեց որ ես սարք կենամ, իրբեւ նոր Հոռոդոսի հոկայ մը (\*) սրունքներս հարեզածին չափ իրարմէ բաց: Յետոյ հրամայեց իր զօրավարին (որ փորձ զօրապետ մը և իմ մնձագոյն պաշտպաններէս մէկն էր) մեզմ կարգով մը շարել զինուորները, և զօրանցք մը կասարել սրունքներուս մէջտեղէն, ճակատի վրայ քսանըչորս զինուոր չարելով հետեւակներէն. և տասննըվեց զինուոր՝ հեծեալներէն, փող և թմբուկ զարնելով, զրոշները բարձրացուցած և նիզակները վեր բռնած: Այս զօրաբանակը կազմուած էր երեք հազար հետեւակ և հազար հեծեալ զօրքերէ:

(\*) Հռոդոսի Հոկան Ապողոնի վիթխարի ալձան մըն էր. Ծ. Թ.



Զօրանցքի միջոցին բանեւ չորս հետեւակազմը կը մ տամնընկց հեծեալներ մէկ կարգի վրայ շարուած կ'անցնէին սրունքներուս մէջէն:

ԺԱ.

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՔԸՆԱՔԱԿՐ

Վերջապէս Պետական Խորհրդոյ մէջ որոշուեցաւ որ աշատ թողուն զիս կարգ մը պայմաններով, զորս հարկադրուեցայ ընդունիլ երգմանը։ Այս երգումը ընել ստիպուեցայ իրենց օրէնքին պարտադրած կերպովը, այն է ձախ ձեռքին մէջ բռնել աջ ոտքը, աջ ձեռքին միջնամատը դնել զլսուն վրայ և բթամատը՝ աջ ականջին վերի ծայրը։

Այն հրովարտակը սրու չնորհիւ կը գանէի իմ աղատութիւնս, կը սկսէր հետեւել կերպով։

«Կոլպաստօ Մօմարէն իօլումէ Կուրտիլօ Շէֆին Մուլի Ռւլի Կուէ, ամենազօր Կայսր Լիլլիբութի, Երջանկութիւնը և սարսափը ափեղերքին, որուն երկիրները կը տարածուին չինդ հաղար պիլիսրի (այսինքն իրր վեց փարսախ շրջագիծով) մինչեւ երկրագունախն ծայրերը, արքայ արքայից, աւելի բարձր քան մարդոց որդիները, որուն ոտքերը կը ճշնշեն զետինը մինչեւ կեղունը, և որուն զլուիր արեւուն կը հափ, որուն մէկ նշանը գողահար կ'ընէ աշխարհի իշխաններուն ծունդերը, գարնան պէս սիրուն, ամրան պէս հաճելի, աշնան պէս լիառուտ և ձմեռուան պէս սոսկալի։ Նորին Ամենաբարձր Վեհափոռութիւնը կ'առաջարկէ Լեռ-Մարդուն որ վերջերս ժամանած է մեր երկնային ստացուածքներուն մէջ, հետեւեալ պայմանները զոր հանդիսաւոր երգումով յանձն կ'առնէ վաւերացնել։»

Յետոյ կուզային եօթ պայմանները, Աղատման հրովարտակը կ'աւելցնէր թէ «Լէռ Մարդը երդում բրած է յարդեւու այս պայմանները, ուստի իրեն չնորհուած է ամենօրեայ պաշար մը միրք և ըմպելիքի, որ՝ մեր հպատակներէն 1724 հազիր պիտի բաւէր, ազատ մուտք պիտի ունենայ մեր արքայական անձին և մեր աւագանիներուն մօտ։ Տրուած մեր Պէլֆալորաքի պալատին մէջ մեր տիրապետութեան իննը սուն և մէկերրորդ լուսնի տասներկուերրորդ օրը։»

Երդումը կատարեցի և բոլոր պայմանները ընդունեցի մնձ հաճայքով, ուստի անսիջապէս քակեցին շղթաներս և աղատ թողուեցայ։

Յետոյ իմացայ թէ Ն. Վեհափառութեան թուագէտները քասորդ չքջանակով մը իմ հասակիս բարձրութիւնը չափած քլատով, և զանելով թէ իրենց հասակին հետ բաղդատելով այնպէս կը համեմատի ինչպէս տասներկուքը մէկին, մեր մարմիններու նմանութիւնէն դատելով եղրակացուցած էին թէ իմինս ուշոք է պարունակէր իրենց մարմինին առ նուազն 1724 անգամը, և հետեւապէս միմիրայն իրեն անհրաժեշտ էր այնքան սնունդ, որքան 1724 Լիլլիբութցին։

ԺԲ.

ՄԱՅԻՍԱԳԱՅԻ ԱՅՅԵԼ ՊԻԹԻԻՆԱՅ

Աղատութիւնս գտնելէ ետք, առաջին խնդրանքս եղաւ այցելել կայսրութեան մալրաբաղաքը՝ Միլէնտօ։ Կայսրը յօժարական հաւանեցաւ, բայց յանձնարարեց որ բնակիչներուն ո և է չարիք չընեմ, ոչ ալ անոնց տուններուն ո և է փիաս հացցնեմ։

Բաղաքը այցելելու դիտումս մասնաւոր յայտարարութեամբ մը հաղորդուեցաւ բնակիչներուն։ Զայն շրջապատով պարփազը երկուքուկէս ոտք բարձրութիւն և առնուազն տասնըէկ բթամատ թանձրութիւն ունի, այնպէս որ շատ դիրքաւ կարելի է կառքով անոր վրայէն քաղաքին շրջանը ընել։ պաշտպանուած է իրաբմէտ տասը ոտք հեռաւորա թեամբ, աւուր աշտարակներով։ Արեւմտեան զրան վրայէն սրունքս նետելով անցայ քաղաքէն ներս, և սկսայ քալել՝ շատ զանդազորէն և կողմնակի՝ երկու զիսաւոր պազմաններէն, բածկոնակ մը միայն հազար, վախնալով որ մի՛ գուցէ տուններու ասմիքքներուն և ջուրի խողովակներուն իշասեմ իմ հազոււսիս քղանցներովը։ Զեղնայարկի պատուաններուն և տուններու սանիքներուն վրայ հետաքրիներու այնքան խուսն բաղ-

մութիւն մը կար, որ իմ բոլոր ձամբարդութիւններուս միջոցին շեմ տեսած այսքան բազմամիտս տեղ մը :

Քաղաքը ճիշդ քառակուսի մը կը կազմէ, պարփակին իւրաքանչիւր կողմը ունենալով 500-սոք երկայնութիւն։ Քաղաքին մէջէն անցնող և զայն չորս արուարձանի բաժնող երկու պազուաները հինգ ոտք լայնութիւն ունին։ Պղտիկ փողոցներն ու բասամաները որոնց մէջ չկրցայ մանել, բայց անցած ատենա զիտեցի, ունին տասներկութէն տասնեւութ բութաշափ լայնութիւն։ Քաղաքը կրնայ պարունակել հինգ հարիւր հալար հողի։ Տուները ունին հինգ յարկ, խանութներն ու շուկաները առատ միերք կայ։

Կայսեր պալատը կը գտնուի քաղաքին կեղրանը, ճիշդ այն տեղ ուր երկու պազուաներ իրար կը խաչածեն։ Երկու ոտք բարձրութեամբ պարփակ մը կը շրջապատէ զայն քսան սոք հեռաւորութեամբ։ Ն. Վեհափառութիւնն արտօնած էր ինձ այն պարփակին վրայէն անցնիլ։ Պարփակին եւ պալատին միջեւ գտնուած այս լայն անջրագետին չնորհիւ կրնայի տեսնել այս վերջինն ամէն կողմէրէն։ Արտաքին պալատը քառասուն սոքնոց քառակուսի մըն է, և իր մէջ ունի ուրիշ երկու պալատներ։ Ամէնէն ներքին պալատին մէջ կը գտնային ն. Վեհափառութեան յարկարածինները։ Մեծ փափաք ունէի զանոնք տեսնելու, բայց նշմարեցի թէ խիստ զժուար է։

Արտաքին պալատին չէնքերը ունէին առ նուազն հինգ սոք բարձրութիւն, և ինձ անկարելի էր վրայէն անցնիլ, առանց մեծ վնասներ հասցնելու չէնքին, թէեւ պարփակները ամրապէս կառուցուած ըլլային նրբատաշ քարէ։ Եւ սակայն կայսրը չատ կը բաղձար որ տեսնեմ իր պարփակն շրեղութիւնը։ Ամենա կարելի եղաւ ինձ երկք օր ետքը միայն, որու միջոցին իր զանակուլս արմատէն կտրեցի արքայական պարտէզին ամէնէն մեծ ծառերէն մէկ քանին, որ քաղաքէն իրը յիսուն ձողաշափ հետուն կը զանուէք։ Այս ծառերով շինեցի երկու աթոռակներ, իւրաքանչիւրը իրը երեք սոք բարձրութեամբ, և բաւական ամառ՝ իմ ծանրութիւնս կրելու

համար։ Ժողովրդեան երկրորդ անգամ ծանուցում եղած ըլլալով, նորէն քաղաքին մէջէն անցայ և ուղղուեցայ զէպի պալատը, իմ երկու աթոռակներս ձեռքու լոնած։ Երբ արտաքին պալատը հասայ, աթոռակներէն մէկուն վրայ ելաց՝ միւս աթոռակը ձեռքս՝ զոր տանիքին վրայէն անցընելով միզմիւ գետինը զրի, անաջին և երկրորդ պալատներուն միջիւ գտնուած միջոցին մէջ, որ ութ ոտք լայնութիւն ունէր։ Ոյս տեսն չատ զիւրաւ մէկ աթոռակէն միւսին վրայ անցայ չէնքին վրայէն։ և երբ այդ երկրորդ աթոռակին վրայ կանգ տոփ, կուի մը միջոցաւ ինձի քաշեցի միւս կողմը մնացած աթոռակը։ Այս զիւրախ չորսհիւ կրցայ համայի մինչեւ ամէնէն ներքին պալատը, ուր մէկ կողմիս վրայ պանկելով, զէմքս փակցուցի ասաջին յարկի պատուհաններուն զորս զիւրամբ բաց թողեր էին, և տեսայ տակնէն հոյակառ յարկարածինները զոր կարելի ըլլայ երեւակայել։



Արեւմտեան զրան վրայէն անցայ։

Ժ.Գ.

Լիլիթիթի Երկիրը ՎՅԴՈՎԾՈՂ ՄԵԾ ՎԵՃԵՐԸ  
ՊԱՏԵՔԱՌԱՋ

Ազատութիւնս ձեռք բերելէ իր տասնեւչինդ օր ևաքը, առառ մը, Խեցատէսալ՝ պետական մասնաւոր զործոց խորհրդականը՝ քովս եկաւ, հետեւորդ ունենալով միակ սպասաւոր մը: Ինձի ըստ որ Լիլիթիթիթ թագաւորութիւնը վրդովուած է ներքին պատակառումներով և արտաքին պատերազմով: Պատմեց թէ ինչպէս, Կօթանասուն Լուսիններէ ի վեր այս կայսրութեան մէջ երկու կուսակցութիւններ կային Թրամեւան և Ալամենան անունով: այս անունները առնուած էին իրենց կոչիններուն բարձր և ցած կրունկներէն, որոնցմով իրարմէ կը զանազանուէին: Իրաւ է որ կը պնդէին թէ բարձր կրունկները աւելի համաձայն են երկրին հին սահմանադրութեան, բայց Ն. Վեհափառութեան կրունկները իր պալատականներու կրունկներէն աւելի ցած են բութամատի մը առ նուազն մէկ տասնըսրբարդին համեմատութեամբ:

Երկու կուսակցութիւններու ատելութիւնը այն աստիւ ձանին հասած է որ միասին ո՛չ կ'ուտեն, ո՛չ կը խմին և ոչ ալ կը խօսին:

«Սրդ, այս ներքին պատակառումներու միջացին, ըստ Պ. Թորհրդականը, արշաւանքի մը սպառնալիքին տակ կը գտնուինք Պէտքուսքուի կզզիին կողմէ, որ ափեզերքի միւս մէծ կայսրութիւնն է, զրիթէ նոյնքան մէծ և հզօր, որքան Լիլիթիթի կայսրութիւնը: Պատմութիւնը, որքան ծանօթ է միզի, չի միշտակեր Լիլիթիթի և Պէտքուսքուի կայսրութիւններէն ուրիշ կայսրութիւն մը: Այս երկու մէծ պետութունները յամառ պատերազմի մը բանուած են երեսունեվց

«Ահա՝ թէ ինչպէս սկսաւ պատերազմը: Ամէն մարդ գիտէ թէ հաւկիթը ուտելէ առաջ զայն կոտրելու նախնական ձեռն է փութ կողմէն կոտրելը, բայց տիրող կայսեր մէծ հայրը

երբ տակաւին տղայ էր, հաւկիթ մը ուտելու ատեն, երբ զայն բութ կողմէն կը կոտրէր ըստ սովորութեան, մատը կը տրեց: Սաոր վրայ կայսրը՝ իր հայրը՝ հրովարտակ մը հանեց, որով իր բոլոր հպատակներուն կը հրամայէր հաւկիթը կոտրել սուր ծայրէն. հակառակ պարագային ամենածանր պատիժներ կը անօրինէր: Ժողովուրդը այս օրէնքին այնքան զայրացաւ որ այս ասթիւ վեց ապատամբութիւններ ծագեցան, որոնց միջոցին կայսր մը իր կեանքը կորսնցուց և ուրիշ մը իր գահը վրայ տուաւ: կը հաշուուի որ զանազան ասիթներով տանը մէկ հազար անձեր լաւագոյն համարած են մեռնիլ, քան թէ համակերպիլ հաւկիթը սուր ծայրէն կոտրելու: Վէճի առարկայ այս նիւթին վրայ հարիւրաւոր ստուար հաստինել գրուած են, բայց բութ-ծայրեաններուն գիրքերը երկար ատենէ ֆվեր արգելքի տակ առնուած են, և իրենց ամբողջ կուսակցութիւնը՝ յատուկ օրէնքներով՝ անկարազ հաշակուած են պետական սպառնաներ վարելու: Արդ այս Բութ-Ծայրեանները այնքան յարգ և պատիւ ստացած են Պէտքուսքուի կայսեր արքունիքին մէջ, և նոյնիսկ Լիլիթիթի երկրին մէջ իրենց կուսակցութիւնը այնքան մէծ օգնութիւն կը սահնազ, որ երկու կայսրութիւններուն մէծ արիւնալից պատերազմ մը տեղի կ'ունենայ երեսուն և վեց լուսիններէ ի վեր, յաջողութեան և ծախոզանքի յաջորդականութեամբ մը: Այս պատերազմին մէջ կորսնցուցինք քառասուն մէծ մարտանաւեր և շատ աւելի մէծ թիւով փոքր մարտանաւեր և աւելի քան երեսուն հազար ծովային և յամաքային քաջարի վիճուրներ, և կը հաշը ըստի թէ թշնամիին կորուսաները մերիններէն քիչ մը աւելի մէծ են:

«Ի՞նչ որ ալ ՌԱՄ, հիմայ նոր նաւատորմ մը սպասագիւնած են և կը պատրաստին մնր վրայ յարձակելու: Ն. Կայս. Վէհափառութիւնը մէծ հաւատաք ունենալով ձեր արժանիքին և ուժին վրայ, հրամայեց ինձ՝ իրաց այս վիճակը պարզել ձեզի, ինչպէս որ ես ալ փութացի կատարել:»

Խնդրեցի Պ. Խորհրդականէն որպէս զի իմ խորին յար-

գանքս հաղորդէ ն. վեհափառութեան և ծանուցանէ իրեն թէ  
պատրաստ եմ կեանքիս գնովը պաշտպանելու իր անձը և իր  
երկրներէ՝ արշաւազ թշնամիներուն զէժ:

ԺԿ.

ԵԱԼԵՒՅՈՒԹԻ ԶՈՒԶՈՒՄԸ ՅԱՂԹՅՈՒԹԻՒՆԻ ԽՄ ՀՅՋ  
Ծ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ե Ա Մ Բ Ս

ՊԵՖուսքուի կայսրութիւնը կղզի մըն է Ալլիբռութի-  
նիստիս արիւելեան կողմէ, որմէ բամնուած է չորս հա-  
րիւր ձողաչափ լայնութեամբ ջրանցքով մը միայն: Ամբողջ  
թշնամի նաւատորմը խարիսխի վրայ էր նաւահանգիստին մէջ.  
առաջին նավասաւոր հովին առազաւատ պարզելու կազմ եւ  
պատրաստ: Հրամայեցի որ մէծ քանակութեամբ պարանինը և  
երկաթէ ձողեր շինեն, կրցածնուն չափ տոկուն: Պարանինը  
ծրար կապելու յատուկ առասաններու հաստութիւնը հազի-  
ւունէնը, և երկաթէ ձողերը՝ ձևագործի ասեղի մը թանձրու-  
թիւնը և երկայնութիւնը: Առասանին հաստութիւնը եռազատ-  
կեցի՝ զիմացիւնութիւնն աւելցնելու համար. նոյնպէս՝ իրա-  
րու վրայ զալարեցի երկաթեայ ձողերէն երեքտական հատ, եւ  
անոնց ծայրերն ալ ծուցի՝ կեսի վերածելու համար: Այս կեր-  
պով ծայրը կեռ յիսուն ձողերու կապեցի յիսուն պարանին,  
զայի հիւսիս արեւելեան ծովելքերքը, և հազաւաստ, կօշկ-  
ներու և գուլպաններու հոնելէ ետքը ծով մայ մակրնթացու-  
թիւնէն զրեթէ կէս ժամ առաջ: Մովուն մէջ քարեցի համար եւ  
զածին չափ արագ, որքան առեն որ ուրքս ցամաքին կը հաս-  
նէր, յետոյ լողալով յառաջացայ տասնեւհինդ ձողաչափ եւս,  
և նորէն ոտքի վրայ կեցայ, նաւատորմին հասած էի հազիւ  
կէս ժամէն: Թշնամինը զիս տեսնելով այնքան վախցան որ  
իրենց նաւերէն դուրս ցատկեցին, և սկսան լովզալ զէսի ձո-  
վեզերք, ուր կը զանուելին առ նուազն երեսուն հազար զօր-  
քէր: Այս առեն երկաթէ ձողերու կեսերը անցուցի իւրաքան-  
չւը նաւու յառաջակողմի ծակը, և բոլոր պարանինը իրար

կապեցի: Մինչ ես այս կերպով զբաղած էի, թշնամինը բը-  
հազարաւոր նետեր արձակեցին վրաս, որոնցմէ ունանք ձեռքիս  
և ունանք զէմքիս եկան, և բացի իրենց պատճառած սաստիկ  
ցաւէն, անհանգիստ ըրբն զիս աշխատութեանս մէջ: Այս  
կերպով բոլոր կեսերը հաստատուն կերպով նաւերուն անցընե-  
լէս ետքը, սկսայ քաշել պարանինը: բայց նաւերէն ոչ մէկը  
տեղէն երերաց, որովհետեւ բոլորն ալ իրենց խարիսխին վրայ  
ամրապէս հաստատուած էին: Այս ատեն ձեռքէս թողուցի  
պարանի, և կեսերը նաւերուն վրայ հաստատ թողելէ ետքը,  
սկսայ իմ զանակովս կարել խարիսխները նաւերուն միացնող  
պարանները, մինչ միւս կողմէ երկու հարիւր նաւեր կ'արձակ-  
ուէին զէմքիս և ձեռքերուու: Յետոյ նորէն ձեռք առի իմ  
պարանիս, և ամենամնծ զիրութեամբ սկսայ հաւեէս քաշել  
թշնամինի լիւուն մարտահանաւերը:

ՊԵՖուսքուցիները, որ բնաւ զաղափար չունէին ընկե-  
քիս մասին, նախ և առաջ ապահով մնացին իրենց տարա-  
պայման զարմանքէն. տեսեր էին որ խարիսխներու պարան-  
ները կը կարեմ, բայց կարծեր էին որ իմ նողատակս է միայն  
թողու որ իրենց նաւերը ծովուն յարձանքէն քշուն կամ  
իրարու ընդհարին: Բայց երբ ական որ ամրուծ իրենց նաւա-  
տորմը կը քաշեմ կը տանիմ իմ ետեւէս, սկսան այն աստիճան  
յուսահատական ազաղակներ արձակել, որ անկարելի է նկա-  
րագրել կամ զաղափար մը իսկ կազմել: Երբ զանգէ գերծ  
զիրքի մը հասայ, վայրիկան մը կանդ առի, հանելու համար  
զէմքիս և ձեռքերուու վրայ զամուած մնացած նետերը. յետոյ  
սպասեցի: Ժամու մը չափ, որպէս զի ձովու ջուրերուն բարձ-  
րութիւնը իջնէ, և վերջապէս իմ աւարին համ մէկտեղ հա-  
սաց կիրիբութի արքայական նաւահանգիստը:

Կայսրը, իր ամրուծ արքունիքով ծովեղերքն իջած էր,  
և անհամին կը սպասէր իմ մէծ ձեռնարկիս արդիւնքին: Ն.  
Վեհափառութիւնը զիս ընդունեց երեւակայելի ամենամեծ  
ներբողներով, և նաւտան կոչեց զիս բարձրաձայն, ինչ որ  
իրենց մէջ ամենէն բարձր տիազառն է:

Յետոյ խնդմէ որ պէտք եղած միջոցները ձեսք առնեմ, իր իշխանութեան յանձնելու համար թշնամին բոլոր միւս նաւերը, և իշխաններու փառասիրութիւնն այնքան անյագէ որ կը յաւակնէր թէ Պէտքուսքուի թագաւորութիւնը իր կայսրութեան մէկ նահանգը պիտի դարձնէ, զոր պիտի կատավարէր փոխարքայի մը միջոցաւ, թէ մահուամբ պիտի պատմէր Բութ-Ծայրին բոլոր աքսորականները, թէ ամէն ոք պիտի հարկադրէր հաւեկիթը սուր ծայրէն կատրելու, այնպէտ որ ինքը ամրոջ տիեզերիքն մէկ հաստիկ միավետը պիտի մար: Բայց ես բարձրաձայն բողոքեցի այսօրինակ զիտուժներու դէմ, և որոշակի յայտարարեցի թէ երբեք չպիտի հաւանիս գործիք ըլլար իրեն՝ ազատ և քաջարի ժողովուրդ մը գերի գարձնելու համար:

Այս անկեղծ և յանդուզն յայտարարութիւնը այնքան հակառակ էր ն. Վեհափառութեան ծրագիրներուն և քաղաքականութեան, որ երբեք չկրցաւ ներել ինձ: Այդ օրէն ետքը քանի մը նախարարելու ենթիվիներ սարքեցին ինձի դէմ ն. Վեհափառութեան մօտ, և երկու ամսուան ընթացքի մը մէջ պատմենայութիւնները մաղ մնաց որ պատճառ ըլլան իմ մահուանս:

Թշնամիին նաւատորմը, վերը պատճառած կերպով գրաւուելէն իրե երեք շաբաթ ետքը, Պէտքուսքուէն հանդիսաւոր պատուիրակութիւն մը եկաւ: Հաշտութիւն կնքելու խօնարհ առաջարկով: Սնութչապէս զահնագիր մը կնքուեցաւ, և իլլիփութիւ կայսեր հաւար ինիսա նպաստաւոր պայմաններով:

#### ԺԵ.

### ՀՐԳԵՀ՝ ԱՐՅԱՅԱԿՈՆ ՊԱԼԱՏԻՆ ՄԵԶ

Քիչ ժամանակ ետք, կէս զիշերուան մօտ, քունէս ընդուռ արթնցայ, գրանս առջեւ խոնուած մէկ քանի հարիւր անձերու հանած աղաղակներէն: Լսեցի որ քանիցս կը կրկնէին Պուրիլում բառը, արքունիքի աւագանիներէն մէկ քանին գուարութեամբ ձարձրայ բանալով ամբոխին մէջէն, մինչեւ

ինձի հասան, և խնդրեցին որ ամսմիջապէս պալատ երթամուր հրդեհ ծագած էր ն. Վեհափառութեան կայսրուհւոյն յարկաբուժիներուն մէջ, պատուակալ օրիսրդի մը անփութութեան հետեամոք, որ վէտ մը կարդալու միջոցին քնացեր էր: Սնութչապէս սոտի ելայ: Սմէնուն հրաման տրուեցաւ որ քաշուին, և որովհետեւ լուսի լոյս կար, յաջողեցայ պալատ երթալ առանց ու և մէկը կոխատելու: Տեսայ որ պատերուն վրայ սանդուխներ զրած էին, և բազմաթիւ զոյլեր բերած էին. բայց հարկ էր երթալ ջաւր բերել բաւական հեռաւորութենէ: Այս դուզերը գրիթէ այնքան խոշոր էին, որքան կարկարելու մասնոցները: Խեղձ մարզիկը ձեռքէ ձեռք կուտային զանոնք հնար եղածին չափ արագօրէն: Բայց հրդեհը այնքան սաստիկ էր սառնի մը չէին ծառայեր: Շատ զիւրին պիտի ըլլար ինձի՝ հրդեհը մարել իմ թանձր վերաբերուած ձկելով բոցերուն վրայ, բայց աճապարանքիս մէջ զբժրախտաբար մոցեր էի զայն միասին առնել: Այս շքեղ պալատը սնիսուսափելի կերպավ բոցերու ճարակ պիտի ըլլար, երբ յանկարծ միտքս բան մը ինկաւ:

Որովհետեւ շատ զժուար էր՝ հին մեհեանին մէջ որ ինձի իրեր բնակարան կը ծառայէր, մոցնել պէտք եղած քանակութեամբ ջաւր իմ լուացումներաւ համար, զարեւըրագործի տակառ մը տուած էին ինձի: Եւ որպէս զիւրին ըլլայ զայն լեցնել, այդ տակառը զրուած էր հորի մը մօտ, քաղաքին մուաքին վրայ, և հետեապէս պալատին ալ մօտ: Նախորդ իրկունը բաւական ուշ իմ բնակմարանս զարձած ըլլալով, անկողին մահնելէ առաջ լուացուեր էի այդ տակառին մէջ, և բարեբախտաբար ջաւրը պարզուած չէր, կամ գոնէ ես այնպէս կը կարծէի: Սնութչապէս վաղեցի այդ տակառը վնասուելու, և որովհետեւ բաւական քանակութեամբ ջուր կար մէջը, երեք վայրկեանի մէջ հրդեհը բոլորովին մարեցաւ և կործանումէ աղատուեցաւ մնացորդը այդ պատուական շնչին, որ դարերու աշխատանքով կառուցուած էր:

Արդ, այդ թաղաւորութեան հիմնական օրէնքներուն հա-

մահացու ոձիր մըն էր պալատի շրջափակին մէջ նետել ո և է ալտու կամ անմաքուր բան։ Հետեւապէս ևս պարտ էի նախ իմ տակառս պարպել և նորէն նոր քաշուած մաքուր ջուրով լեցնելէ ետքը զայն դործածել հրդեհը մարելու։ Զիս մտահաղոթինէ աղատելու համար, և. Վեհափառութիւնը մասնաւոր գրավ մը տեղեկացաւց ինձ թէ հրաման պիտի զրկէ Դատական Աստեանի Առաջին Նախագահին որպէս զի իմ ներումս ձեռք բերելու համար կանոնաւոր ձեւակերպութիւններ կատարուին։ Եւ սակայն այդ ներումը չշնորհուեցաւ ինծի։ Դադանապէս տեղեկութիւն տրուեցաւ ինծի թէ Կայսրուհին երդուընցած էր վրէժ լուծել ինծմէ։

Փ. Զ.

Ի Ա Պ Յ Ե Լ Ա Կ Ե Բ Պ Ո Ս

Բայց թերեւս շահնեկան բլայ լնիթերցոզին քիչ մը մանրաւութիւններ տալ իմ ապրելու կերպիս վրայ կ'լիիբութի երկրին մէջ, ուր մնացի ինը ամիս տասներեք օր։ Զեռական աշխատութեան սիրող մը բլլայով, և մանաւանդ թէ սուայդ հարին ստիպուած զանուելով, Արքայական Պարտէզին ամենէն միծ ծառերէն ինծի համար բաւարար աթուա մը և սեղան մէ շինած էի։ Երկու հարիւր կարուհիներ զործածուեցան ինծի շապիկներ և անկողինիս և սեղանիս սաւաններ կարելու համար, բոլորն ալ իրենց կրցածին չափ ամուր և թանձր կտաէ. և սակայն պէտք եղաւ որ քանի մը ծալք կարեն, որովհետեւ ամէնէն թանձր կտաւը մեր ամենանուրբ շղարչէն աւելի բարակ էր։ Իրենց կտաւները սովորաբար երեք րթաչափ յայնք ունին, և առառաւելն երեք ոտք երկայնութիւն։ Գետինը պառկեցաց ամրող երկայնքիս, և իմ չափս առնելու համար՝ դործաւուհի մը կը մազլցէր վիզիս վրայ, ուրիշներ՝ ծունկերուս վրայ կ'ելլէին, և իրենց միջեւ կը պրկէին առաս մը որուն իւրաքանչիւր ծալքը բռնած էր կարուհիներէն մէկը, և երբորդ մը այս առասանին երկայնութիւնը կը չափէր մէկ փթաչափ երկայնութիւն ունեցող կանդունով մը։ Յետոյ

իմ աջ բթամատիս չափը առին, և ասիկա բաւական եղաւ, մաթէմաթիքական այն հաշուին համաձայն թէ բթամատի շըրջապատին եռապատիկը հաւասար է գաստակի շրջապատին։ և այսպէս շարունակաբար՝ վիզին և հասակին համար։ Նաև չնորհիւ իմ հին շապիկիս զոր իրենց առջեւ փոեցի՝ իրեւ կաղապար և օրինակ ծառայելու համար, այդ կարուհիները պատրաստեցին ինձի շատ յարմար ձերմակեղիններս։

Նմանապէս երեք հարիւր գերճակներ գործածուեցան ինծի հապուստ կարելու համար. Յայց չափս առնելու համար ուրիշ կերպ մը խորհեցան։ Ես ծունկի եկայ, և իրենք սանդուխ մը զրին գետինէն մինչեւ իմ պարանոցս, իրենցմէ մէկը այդ սանդուխին վրայ ելու և ծայրը կապաւծ թել մը



Պիլլվէրի ճամբորդութիւնը  
Նէի փուրացիները յուսանատական միջեր կ'արձակէին. Երբ կը տեսնէի թէ իրենց ամբողջ նաւատորմը կը տանիմ կռնակս շալկած։

կախեց մինչեւ գետինը, ինչ որ տուաւ իմ վերարկուիս չափը ։  
Ես ձեռքովս առի իմ մէջքիս և թեւերուս չափը։

Երբ հագուստներս լմեցան (և անոնք շինուեցան իմ տանու  
մէջ, որովհետեւ իրենց ամէնէն խոշոր բնակարաններուն մէջ  
չպիտի սղմէին անոնք), կը նմանէին այն փաքը ձեռագործնե-  
րուն՝ զանազան կտորուանքներէ շինուած՝ որոնց մէջ շատ  
վարպետ են Անգլիոյ տիկինները։ Միայն թէ իմիններուս վրաց  
ամէն գոյներ կային։

Երեք հարիւր խոհարարներ ունէի, որոնք զբաղած էին  
ուտելիք պատրաստելու ինձ։ Իմ տանս շուրջը շինուած մանու-  
րինց ընտանիքներով և ուր իւրաքանչիւրը ինձի կը պատ-  
րաստէր երկու պիտի կերակուր։ Մէկ ձեռքովս քսան սպա-  
սաւորներ միասին կը բռնէի և սեղանին վրայ կը դնէի որպէս  
զի ինձի ծառայեն։ Հարիւրի չափ սպասաւորներ ալ գետնին  
վրայ կը մնային, ունոնք միտի պիտի բռնակներ բռնած, ուրիշներ  
գինիի կամ ուրիշ ըմպելիքներու տականներ, զորս իրենց  
ուսին վրայ կը կրէին, և զորս իմ ծառաններս սեղանին վրայ  
կը քաշէին, — որ ատեն որ պէտք ունենայի, շատ հանճարեղ  
եղանակով մը, լիսենիկներու միջոցաւ, ճիշգ ինչպէս որ մենք  
եւրոպայի մէջ հորէն ջուր կը քաշէնք։

Երենց մէկ պիտի միսը պատառ մը միայն կ'ընէի, և իրենց  
մէկ տակառ ըմպելին մէկ անգամէն կը խսէի։ Իրենց ոչխարը  
գամ մը եղան կողի միս մը բերին ինձի՝ այնչափ իւղոտ որ  
իմ ծառաններս զարմացած մնացին տեսնելով որ միսը և ոսկորը  
սրունքը։ Ընդհանրապէս մէկ պատառ կ'ընէի իրենց սագերը  
ու հնդկահաւերը։ Բայց պէտք է խոստովանիմ որ անոնք շատ  
գերազանց են մերիններէն։ Գալուվ որսի պատիկ թուշուններուն  
անոնց քսան երեսունը մէկէն կ'առնէի զանակիս ծայրը։

Փեշ.

ՊԱԼԱՏԱԿԱՆ ԷՆԹՐԻԿՈՒԵՐԻ. — ՓԱԼՈՒԽՍՏԱ

Ամբողջ կեանքիս մէջ օտար մնացած եմ արքունիքի սո-  
վորութիւններէն։ Անշուշտ լսած էի իշխանաւորներու և նա-  
խարարներու նկարագրին վրայ խօսուածները։ Բայց երեք  
չէի սպասեր ատոնց արգիւնքին շատ սոսկալի կերպով յայտ-  
նըւիլը տեսնել երկրի մը մէջ որ այնքան հեռու էր Եւրոպայէն,  
և կը կարծէի թէ կը կառավարուէր Եւրոպայի մէջ տիրող կարգ  
եւ սարքէն բոլորովին արքեր սկզբունքներով։

Արդ, օրին մէկը երբ կը պատրաստուէի Պէֆուսքուի կայ-  
սեր մօտ երթալու, պալատին մէջ խիստ բարձր զիրք ունեցող  
անձնաւորութիւն մը եկաւ զիս զտաւ գաղտնապէս, զիշեր  
ատեն, գահաւորակով, առանց իր անունը տալու, և ինդրեց  
որ զինք իմ ներկայութեանս ընդունիմ։ Ն. Վուեմութիւնը  
իմացուց ինձ թէ Նախարարաց Խորհուրդին մէջ ամբաստան-  
ուած եմ մատնութեան և այլ ոճիններով, որոնք մանրամաս-  
նուած են Քուիմսու Ֆլէսպրինի (Առո-Մարգուն) գէմ սպա-  
րաստուած ամբաստանագրին յօդուածներուն մէջ, և որոնց  
ամէնէն կարեւորն էր Ն. Վեհափառութեան գէմ զտածանու-  
թեան ոճիրը։

Յիշեալ Քուիմսու-Ֆլէսպրինը, կ'ըսէր ամբաստանա-  
գիրը, Ն. Վեհափառութեան սիրեցեալ տիկնոջ յարկաբաժնի  
հրդեհը մարելու պատրուակին տակ, վատ և սատանայական  
չարամտութեամբ նոյն հրդեհը մարած է սմումաքուր և աղտոտ  
չուրի հեղեղով մը։ Յիշեալ Քուիմսու-Ֆլէսպրինը միրժած է  
զրաւել Պէֆուսքուի կայսեր բոլոր մարտանաւերը, և կո-  
ղաւել մատնել Բութ-Մայրեան բոլոր աքսորականները։  
Ռուստի մատնել Բութ-Մայրեան բոլոր աքսորականները, և  
պատրուակելով թէ չի կրնար իւղձերու վրայ բռնանալ, և  
չնջել անմեղ ժողովուրդի մը ազատութիւնն և կեանքը։


Վերջին պահուն որոշեր էին կեանքս չնորհել, բայց աչ-  
քերս փորել և ի վերջոյ զիս յամբօրէն մեոցնել ամօթութենէ։

Մատղրեցի անմիջապէս փախչիլ և Պէֆուսքուի կայսրու-  
թեան մօտ սպաստանիլ։

Նամակ մը գրեցի իմ բարեկամ Պ. խորհրդականին և իւմացուցի թէ սրոշած ևմ նոյն օրուան առառն իսկ մեկնիլ Պէֆուսքու, նախապէս ինձի արուած արտօնութեան համաձայն, և առանց պատասխանի սպասելու, գացի կզզիին այն կողմը ուր կը գտնուէր մեր նաւատորմը: Ձեռք առի ամէնէն խոչոր մարտանաւը, ցուռկին պարան մը անցուցի, և խարիսխները վեր առնելով հանուեցայ և հազուսներա, ինչպէս նաև թեւիս տակն առնելով բերած վերմակո զրի նաւուն վրայ և զայն սկսայ քաշել իմ ետեկս: Մերթ ջուրին մէջ քալելով և մերթ լողալով հասայ Պէֆուսքուի նաւահանգիստը, ուր կը սպասուէի երկար ատենէ ի վեր: Ինձի երկու առաջնորդներ առւին, տանելու համար մայրաքաղաքը, որ միւնյն առունը կը կրէ: Այդ առաջնորդները ձեռքիս մէջ բըռնեցի, մինչեւ որ հասայ քաղաքին հազիւ հարիւր ձողաչափ մօտ, և իրենցմէ ինդրեցի որ երթան իմ ժամանումս ծանուցանեն պետական պաշտօնատարներէն մէկուն, և անոնց տեղեկացնեն թէ կը սպասեմ Ն. Վեհափառութեան կայսեր հրամաններուն: Ժամ մը ետքը պատասխան ստացայ թէ Ն. Վեհափառութիւնը, ամբողջ կայս. ընտանիքով և արքունեաց մէծ սպաներու ուղեկցութեամբ զիս զիմաւորելու կուզայ: Յիսուն ցողաչափ եւս մօտեցայ: Կայսրը և ամբողջ իր հետեւրդները ձիերէն վար իջան: Նոյնպէս կայսրուհին և արքունեաց տիկինները իջան իրենց պալատական կառքերէն, և չնչմարեցի բնաւ թէ անոնք ինձմէ կը վախնան, կամ զիս տեսնելով ո և է զարմացում կ'ունենան. Գեանին վրայ պաւկայսրուհին ձեռքերը: Ըսի կայսեր թէ իմ խոստումիս համաձայն և կայսեր՝ իմ պետիս՝ թողլառութեամբ ևկած ևմ պատիւը ունենալու համար տեսնելու այսքան հզօր իշխան որոնք իմ կարողաթեանս սահմանին մէջ էին և որոնք հաթեանցս: Բայց բնաւ բան մը չըսի իմ չորրէակալութեանս

բնթերցաղը չպիտի ձանձրացնեմ, Պէֆուսքուի արքունիքին մէջ ինձի եղած ընդունելութեան մանրամասնութեամբ: Ինչ որ համաձայն էր այնքան միծ իշխանի մը վեհանձնութեան, ոչ ալ այն դժուարութեանց որոնց ենթարկուեցայ: տուն մը և անկողին մը չգտնուելուն հետեւանքով, որով ստիպուեցայ գետինը՝ հողին վրայ պառկիւ, վերմակին մէջ պլուած:

Իմ ժամանումէս երեք օր վերջ հետաքրքրութեան համար մինչ կը պարտկէի կզզիին հիւսիս-արեւելեան կողմը, կէս վարսախի չափ հեռուն տեսայ ծովուն մէջ բան մը, որ չափ հմանէր շրջած նաւակի մը: Կօշիկներս և գուլպաներս կը հանեցի, և ջուրին մէջ յառաջացայ հարիւր յիսուն ձուղաչափ տեղ: Նոյն առարկան ալ այդ միջոցին զէպ ինձ կը քշուէր ծովուն մակրնթացութեան չնորհիւ, և սառվեցի որ քշուէր նաւակ մըն էր ան, լաւ եւս մակոյկ մը զոր փոթուիրապէս նաւակ մըն էր անդամած պէտք է ըլլար, նաւէ մը: Այն ատեն անրիկ մը անջատած պէտք է ըլլար, նաւէ մը:




Դէմքս գետնին մօտեցուցի, համար Ն. Վեհափառութեան մնորը:

Նամակ մը գրեցի իմ բարեկամ Պ. խորհրդականին և իւմացուցի թէ որոշած եմ նոյն օրուան առառուն իսկ մեկնիլ Պլէֆուսքու, նախապէս ինձի արուած արտօնութեան համաձայն, և առանց պատասխանի սպասելու, գացի կզզիին այն կողմը ուր կը գտնուէր մեր նաւատորմը։ Չեռք առի ամէնէն խոչըր մարտանաւը, ցուռկին պարան մը անցուցի, և խարիսխերը վեր առնելով հանուեցայ և հագուստներս, ինչպէս նաև թեւիս տակն առնելով բերած վերմակս զրի նաւուն վրայ և զայն սկսայ քաշել իմ ետևէս։ Մերթ ջուրին մէջ քարելով և մերթ լողալով հասայ Պլէֆուսքուի նաւահանգիստը, ուր կը սպասուէի երկար ատենէ ի վեր։ Ինձի երկու առաջնորդներ տուին, տանելու համար մարտաքալաքը, որ միեւնոյն անունը կը կրէ։ Այդ առաջնորդները ձեռքիս մէջ բըռնեցի, մինչեւ որ հասայ քաղաքին հաղիւ հարիւր ձողաչափ մօա, և իրենցմէ ինզրեցի որ երթան իմ ժամանումս ծանուցանեն պետական պաշտօնատարներէն մէկուն, և անոնց տեղեկացնեն թէ կը սպասեմ Ն. Վեհափառութեան կայսեր հրամաններուն։ Ժամ մը ետքը պատասխան ստացալ թէ Ն. Վեհափառութիւնը, ամրող կայս. ընտանիքով և արքունեաց մեծ սպաներու ուղեկցութեամբ զիս զիմաւորելու կուզայ։ Յիսուն ցողաչափ եւս մօտեցայ։ Կայսրը և ամրող իր հետեւորդները ձիերէն վար իջան։ Նոյնպէս կայսրուհին և արքունեաց տիկինները իջան իրենց պատասկան կառքերէն, և չնչմարեցի բնաւ թէ անոնք ինձմէ կը վախնան, կամ զիս տեսնելով ո և է զարմացում կ'ունենան։ Գեանին վրայ պառկեցայ, համրութելու համար Ն. Վեհափառութիւն կայսեր և կայսրուհին ձեռքերը։ Ըսի կայսեր թէ իմ խոստումիս համաձայն և կայսեր՝ իմ պետին՝ թալլառութեամբ և կած եմ պատիւր ունենալու համար տեսնելու այսքան հզօր իշխան մը, և անոր ընծացելու համար այն բոլոր ծառայութիւնները որոնք իմ կարողութեանս սահմանին մէջ էին և որոնք հակառակ չէին իմ վեհապետիս հանդէպ ունեցած պարտականութեանց։ Բայց բնաւ բան մը չըսի իմ չնորհակալութեանս մասին։

Ընթերցողը չպիտի ձանձրացնեմ, Պլէֆուսքուի արքունիքին մէջ ինձի եղած ընդունելութեան մանրամասնութեամբ։ Ինչ որ համաձայն էր այնքան մոծ իշխանի մը վեհանձնութեան, ոչ ալ այն դժուարութեանց որոնց ենթարկուեցայ։ Մեր մը և անկողին մը չգտնուելուն հետեանքով, որով տուն մը և անկողին մը չգտնուելուն հետեանքով, որով տուն մը և անկողին մը չգտնուելով, հողին վրայ պառկիլ, վերմակին մէջ պլուում։

Իմ ժամանումէս երեք օր վերջ հետաքրքրութեան համար մինչ կը պարտկէի կզզիին հիւսիս-արեւելեան կողմը, կէս փարսափի չափ հեռուն տեսայ ծովուն մէջ բան մը, որ շատ կը նմանէր շրջած նաւակի մը։ Կօչիկներս և գուլպաներս հանեցի, և ջուրին մէջ յառաջացայ հարիւր լիսուն ձողաչափ տեղ։ Նոյն առարկան ալ այդ միջոցին դէպ ինձ կը քշուէր ծովուն մակընթացութեան շնորհիւ, և ստուգեցի որ քշուէր սաւակ մըն էր ան, լաւ եւս մակայի մը զոր վտարիւագիս նաւակ մըն էր ան, և ան տաեն անը պիկտ է ըլլար, նաւէ մը։ Ան տաեն անը



Պէտք զետնին մօտեցուցի, համրութելու համար Ն. Վեհափառութեան մեռը։

միջապէս քաղաք դարձայ, եւ Ն. Վեհափառութենէն խնդրեցի որ ինծի վոխ տայ քսանը մնագոյն նաւերէն, որ իրեն մնացած էլն՝ իր նաւատորմն կորուստէն ետքը, նաև երեք հազար նաւազներ՝ դեր ծովակալին հրամանատարութեան տակ: Այս նաւատորմը անմիջապէս առագաստ պարզեց եւ միծ շրջանը ըրաւ, մինչ ես ամէնէն կարճ ճամբով կը վերադառնայի այն տեղը, ուր երեւան հանած էի մակոյիը, զոր ծովախաղքը աւելի մօտ քշեր էր ծովեղերքին: Բոլոր նաւագները ունէին իրենց քով բաւականաչափ առասաներ զորս ես աւելի տոկուն գարձնելու համար իրարու վրայ պլեցի: Երբ նաւերը եկան հասան ինծի, հանեցի հագուստներս, ջուրին մէջ յառաջացայ մինչեւ մակոյիին յիսուն ձողաչափ մօտ, որմէ յետոյ հարկադրուեցայ լողալ՝ անոր քով համնելու համար: Նաւազները պարան մը երկնցուցին ինծի:

Հովը նպաստաւոր էր, և նաւատոիներու օղնութեամբ յաջողեցայ մակոյիը քշել մինչեւ ծովեղերքին քսան ձողաչափ մօտ: Սպասեցի որ ծովուն ջուրերը քաշուին տեղատուութեամբ, յետոյ մակոյիին քով գայի զոր գետնին վրայ քալելով, եւ հազար մարդու, չուաններու եւ մեջենաներու օղնութեամբ յաջողեցայ գայն գարձնել իր ողնաքարին վրայ, և տեսայ թէ շատ քիչ միասուած է:

Լիլիփութի կայսրը այդ միջոցին պատուիրակ մը զրկած էր Պէֆուսքուի կայսեր մօտ, անոր ծանուցաններու համար թէ ես դաւաճան մըն եմ, թէ խոյս տուած եմ իր արդարութենէն, և թէ եթէ երկու օրէն չվերադառնամ, պիտի զրկուիմ իմ Նարտէ տիտղոսէս, և պետական դաւաճանութեամբ յանցաւոր պիտի հոչակուիմ: Պատգամաւորը կ'աւելցնէր թէ երկու կայսրութիւններուն միջեւ խաղաղութիւնն և բարեկամութիւնը պահպանելու համար, իր վեհապետը կը յուսար որ իր եղբայրը՝ Պէֆուսքուի թագաւորը՝ պիտի հրամացէ զիս վերադարձնել Լիլիփութ, ոտքերս և ձեռքերս կապուած, պատժուելու համար իրեւ դաւաճան: Երեք օր խորհրդակցութիւն կատարելէ ետքը, Պէֆուսքուի կայսրը տուաւ իր

պատասխանը, շատ քաղաքավար ոճով ըսելով թէ զիս կապուած վիճակի մէջ զրկել անկարելի էր:

Պատգամաւորը այս պատասխանը առնելով դարձաւ Լիլիփութ, և Պէֆուսքուի թագաւորը ինծի պատմոց անցած դարձածը: Ըսի իրեն թէ քանի որ բախար, զէշ թէ աղէկ, նաւ մը կ'ընծայէր ինծի, ես որոշած եմ ինքպինքոս ովկիանումին յանձնել, քան թէ գտառութեան պատճառ մը դառնալ այսքան հզօր երկու Վեհապետներու միջեւ:

### ԺԷ.

## ՄԵԿՆՈՒՄՄ ԳԱՂԱՇՆԵՐՈՒ ԵՐԱԿԻՆ

Հինգ հարիւր գործաւորներ աշխատեցան՝ պատրաստելու համար երկու առաջաստ, իմ ցուցմունքներուս համաձայն, և պէտք եղաւ որ իրենց ամէնէն հաստ կտաներէն տառներէք պէտք եղաւ որ իրենց ամէնէն հաստ պարաններ ըերեւու համար: Պէտք ունեցայ չուաններ և պարաններ պատրաստելու, ինչ որ ըրբ՝ իրենց ամէնէն հաստ պարաններ ատար, քսանը, երեսունը իրարու վրայ փաթթելով: Խորուն ատար, քսանը, մակոյիս իրենց ամէնէն հաստ պարաններ մը զրկութիւնը կայսրը կը առ յաջողեցայ գտնել ծովեղերքին վրայ երկար չոր քար մը զր յաջողեցայ գտնել ծովեղերքին վրայ երկար վնտառուք մը ընելէ ետքը, ինծի ծառայեց՝ իրեւ խարիսխ վնտառուք իմ նաւուս: Երեք հարիւր կովի հարազը առվին գործածելու ինծի՝ մակոյիս իւղոտելու և ուրիշ պէտքերու գործածելու ինծի՝ մակոյիս կրեցի ամէնէն մնձ ծառերէն մէկ համար: Մեծ նեղութիւն կրեցի ամէնէն մնձ ծառերէն մէկ համար պիտի հունիւն կրեցի ամէնէն մնձ ծառերէն մէկ համար: Վեհապետներու համար, որպէս զիս անոնցմէ կայսր և թիւր շինեմ, բայց երբ այդ ամէնէն ծանր գործը կամեր և թիւր շինեմ, պատասխան պատճառութեանց մէջ ինծի օգնեցին տարեցի, երկրորդական աշխատութեանց մէջ ինծի օգնեցին տարեցի:

Ամիս մը ետքը, երբ ամէն բան պատրաստ եղաւ, գայի Ն. Վեհափառութեան հրամաններն ատանալու և հրամեշտառներու: Կայսրը, արքայական ընտանեաց ընկերակցութեամբ, նելու: Կայսրը, արքայական ընտանեաց ընկերակցութեամբ, նապալատէն զուրս ելաւ: Դէմքս գետնին զրի՝ համբուրելու հապալատէն զուրս ելաւ:

մար անոր ձեռքը զոր տուաւ խիստ չնորհալիօրէն, ինչպէս նաեւ թագուհին և արքայազուն երիտասարդ իշխանները։ Ն. Վեհափառութիւնը ինձի նուէր ըրաւ յիսուն քսակ, որոնց իւրաքանչիւրը կը պարունամէր երկու հարիւր սիրուկ, նաեւ իր կենդանագիրը՝ կանգուն, զոր անմիջապէս զրի իմ ձեռ նոցներէս մէկոն մէջ, որպէս զի ո և է վաս չլրէ։ Բայց չեմ ուզեր ընթերցողը ճանձրացնել՝ մանրամասնելով այն բոլոր արարողութիւնները, որոնք կատարուեցան իմ մեկնումիւ առթիւ։

Երբեք պաշար իմ մակոյիս մէջ բերել տուի հարիւր եղ և երեք հարիւր ոչխար՝ սպաննուած, նոյն համեմատութեամբ հաց եւ զինի, նոյնպէս եփուած պատրաստուած առաստ միս, զբար երեք հարիւր խոհարաններ կրցան ինձի հայթայթել։ Հետա առի վեց կով և երկու ցուլ՝ ողջ, նոյնքան մըն ալ ոչխար և խոյ՝ զանոնք իմ երկիրս տանելու և տեսակը բաղմացնելու նպատակաւ։ Նաւուս մէջ զանոնք նուցանելու նպատակով առատ քանակութեամբ չոր խոսի խուրձեր եւ ցորենի պարկեր առի։ Բայց կայսրը բացարձակապէս մերժեց արտօնել, և զբաններս ոչ միայն մանրակրկիս կերպով խուզարկել տուաւ, այլեւ պատուոյ խօսք առաւ ինձմէ որ իր հոգատակներէն ոչ ոք միասին չպիտի տանիմ, նոյնիսկ իրենց հաւանութեամբ կամ ինդրանքով։

Այս կերպով ամէն բան հնար եղածին չափ յաւ պատրաստելէ ետքը, մակոյիս առագաստ բացաւ 1701 Սեպտ. 24ին, առաւօտեան ժամը 6ին։ Երկու օր ետքը, այն է Սեպտ. 26ին իրիկուան ժամը 5—6ին միջոցները խոչոր նաւու մը կրցայ մօտենալ, եւ սիրաս տրոփեց անզլ, զրօշը տեսնելով։ Կովերս եւ ոչխարներս զրպանս զրի, եւ հաւ մտայ՝ ուտելիք ամբողջ բեռիս հետ միասին։

Անզլիական առեւտրական նաւ մըն էր որ Ճարոնէն կուզար հարաւային եւ հիւսիսային Խազաղական ովկիանուներու ճամբազ՝ ֆէկ Ֆորտցի նաւապետ Պիտուէսի հրամանին տակ, որ շատ պարկեցտ մարդ մը եւ ընտիր նաւազ մըն է։ Երբ

իրեն բացարեցի թէ ուրկէ կուզամ, կարծեց թէ կը զառանցեմ, եւ թէ անցուցած վտանգներս խանգարած են բանականութիւնս։ Այս ատեն իմ կովերս եւ ոչխարներս գրաւանէս հանեցի, ինչ որ շատ զարմացուց զինքը եւ համոզեց պատմածներուս սուուգութեան։

Տիունսի նաւահանգիստը հասանք 1702 Ապրիլ 13ին։ Միակ գրագիտութիւն մը ունեցայ։ Նաւուն մուկերը տարեր էին իմ ոչխարներէս մէկը, որուն մնացորդները գտայ ծակի մը մէջ, մինչեւ ուկորները կրծուած։


Իմ արջափիս մնացեալ մասը ողջ առողջ ցամաք հանեցի, արածելու հանեցի զանոնք կրինուիչի կանաչ մէկ մարգար գեսնին վրայ, որուն նուրբ խոտը շատ յարմար եկաւ իրենց, թէեւ ես հակառակէն կը վախնայի։ Եւ արդէն ես զանոնք թէեւ ես հակառակէն ողջ պահել մեր երկարատեւ ուզեւորութեան չպիտի կրնալի ողջ պահել մեր երկարատեւ ուզեւորութեան միջոցին, եթէ նաւապետը իր լաւագոյն պաքսիմատներէն միջոցին, իմ նաւապետը իր լաւագոյն պաքսիմատներէն միջոցին սովորական ուտելիքն եղաւ։

Այս քիչ մը ժամանակի միջոցին որ Անզլիա մնացի, շատ զրամ շահեցայ՝ իմ մնասուններս ցոյց տալով բարձր դասու եւ այլ անհնաւորութիւններու։ Եւ երկրորդ ճամբորդութեան ձեռնարկելէ առաջ զանոնք ծախսցի վեց հարիւր ոսկիի։ Ճեղքին անզամ Անզլիա զանալուս նշմարցի, որ ցեղը մեծավերջին անզամ միջլիա մնալու ոչխարները, ինչ որ կը յուսամ թէ պէս շատցեր է, մանսաւանդ ոչխարները, ինչ որ կը յուսամ թէ պիտի նողաստէ մեր հիւսուածեղէններու ճարտարարուեստին։ Ճորհիւ իրենց բուրգերու նբրութեան։

Երկու ամիս միայն մնացի կոնջս և զաւակներուս քով, որովհետեւ օտար երկիրներ տեսնելու իմ ունեցած փափաքը թողատու վելաւ աւելի երկար մնալու։ Հազար հինգ հարիւր թողատու վելաւ աւելի երկար մնալու։ Զազար հինգ հարիւր կեղեցիկ տան մը ոսկի ձգեցի կոնջս և զրի զայն թէտրիֆի զեղեցիկ տան մէջ, մնացած հարստութիւնս միասին առած՝ մասամբ հընմէջ, մնացած հարստութիւնս միասին առած՝ մասամբ հընմէջ չուն զրամ և մասամբ ապրանք, ստացուածքս աւելցնելու չուն զրամ և մասամբ ապրանք, մասնչուս և աղջկանս, երշուսքի։ Մնաք բարով ըսի կոնջս, մանչուս և աղջկանս, երշուսքի արցունքու աչքերով, եւ հստայ Ավանքիւր զրակուստեք տրցունքու աչքերով։

հասպատ նաւը, երեք հազար թօնո տարողութեամբ, որ կ'եր-  
թար գէալի Սուրաթ, հրամատարութեամբ Լիվրուցի նաւա-  
պետ ձօն նիքլոսի:

Բայց իմ ուղեւորութիւններուս երկրորդ մասին մէջ է  
որ պիտի գտնէք իմ նոր արկածներուս պատմութիւնը:



Վ. Ե. Բ. Զ.

## ԶԱՐԴԱՐԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ

Կ. Պոլին, Զամանակակից եօգուշու, թիւ 32

## ՑՈՒՑԱԿ

### ՈՐԻՄԱՀՅԵՐԻՆ ՎԵՊԵՐՈՒ

	ՀՐՀ.
Աջէրֆէզա — Վ. Փափազեան 1905	100
Ալկմահարի ոսկին — Բժ. Ա. Բուղուղեան 1914	25
Աղքատ զպրոցականը — Կ. Լուկաչեիչ 1912	20
Անառակ Որդին — Պ. Վ. Զասողիմսկի 1905	30
Անյազը — Վ. Փափազեան 1897	30
Անուրջներ — Օ. Շրէնէր 1904	20
Անտառապիտ Ֆրեակրիկ — Է. Շատրիան 1903	50
Անտառի զաւակները — Բժ. Բուղուղեան 1913	25
Աշխարհաշունչ — Գ. Տէր Ղեւոնդեան 1914	100
Ապենիններից մինչև անդերը — Է. Ամիզլս 1889	15
Առանց գաւանանքի — Հ. Սէնքիէլիչ 1911	250
Արամը (Հայ քրդական կեանքէն) — Մ. Շոստ 1905	25
Արգունաւորդներ — Գ. Շւաբ 1910	20
Արկածներ լուսնի վրայ — Գոլիարտո 1910	45
Արշակ Երկրորդ — Մ. Ք. Ղաղարեան 1909	30
Բախտը ինչում էր — Ա. Տէր Խաչատրեան 1909	10
Բարեպաշտ մարդիկ — Գ. Բարիսուղարեանց 1889	60
Բենիստին Ֆրանկլին — Ֆ. Շմիտ 1885	30
Բէաթրիչէ — Պ. Հայդէ 1891	30
Բէն Հուր — Լ. Աւոլլէս, 2 հատոր 1911	200
Գիւղացի Բիւղնէրը — Ֆօն Պոլէնց 1911	125
Գողացուած իշխանուհին 1911	30

Գոգիս Ուխվելի — է. Նինօվիլի	1905	15
Դարեկոր կաղնին	1907	12.50
Դաւիթ Կոպպէրֆիլդ — զ. Դիկինս, 2 հատոր	1912	225
Դաւիթ Բէկ — Բաֆֆի	1903	350
Դէպի Պարոց — Յ. Աղաբար	1912	20
Դիմակներ — Ա. Տ. Տ. Թաւրիջ	1905	100
Դիրքերի վրայ — Յ. Սոլովեան	1918	60
Երկասիրութիւններ — Ա. Քամալեանց	1896	60
Երկու նովելլա — ի. Ահօ	1904	10
Երկու քոյլ — Ղ. Աղայեան	1916	100
Եօթ կախուածների պատմութիւնը — լ. Անդրէս	1909	50
Զօրապետ Տեմպեստան — ե. Սալգարի	1914	25
Զօրավարի ընծան — Բժ. Բուդուղեան	1914	25
Էմաէ — Ա. Ռ. Ռանգարէ	1893	30
Էսքիչներ — Մ. Մանուէլեան	1905	50
Ընկեր — լ. Լազեան	1906	20
Թանկ արժէ, Արմա. այդ զու եռ — լ. Տոլստոյ	1911	30
Թերուս կնոջ խսառվանները — ն. Աթայեան	1913	20
Թշնամիններ — ինքանցիկ	1915	15
Ժամագործի յիշողութիւնները — է. Շատրիան	1905	15
Թողովածու երկերի — Ա. Անարոնեան, Ա. Հատ.	1909	150
» » » Բ. Հա. Իլլուսերը	150	
» » — Շիրվանզատէ Բ. Հար. 1903	300	
» » » Դ. Դ. Հար. 1912	300	
Ժումկալ գինետները — Գրիգոր քէ. Պետով	1907	15
Իրանի պատուաները — Ատրագետ	1911	150
Իւլիանկա — է. Օժէկոյ	1900	20
Լեռնի Հէքեաթը — Ա. Արովեան	1917	100
Լամսայի Մելիքութիւնները — Բաֆֆի	1906	200
Լամզազողի յիշատակարանը — Բաֆֆի	1905	200
Լաւար — լ. Անդրէև	1908	25
Լաւարի մէջ — Ա. Անարոնեան	1910	75

Խուլ Խաչիկ — Ա. Քամալեանց	1905	30
Միլ ու ծաղիկ — Սէյրի	1913	20
Կայծեր — Բաֆֆի	2 հատոր	500
Կարմիր լատտեր — Վուչեախէ	1879	30
Կեանքի գծեր — Ա. Քալանթար	1892	60
Կեանքի վէպը — Ա. Անարոնեան	1908	150
Կոլումբ — լ. Տոլստոյ	1891	20
Կրթական ճանապարհորդութիւն Վորխանգիրի	1913	25
Հաջի Մուրադ, — լ. Ն. Տոլստոյ	1014	30
Հեղեղ — Էմիլ Ջոլա	1914	30
Հոգուր — Հուգերման	1913	90
Ճակատագիր — Մ. Մանուէլեան	1953	30
Ճարպագունդը, Զարզը — Գո ար Մուզասան	1913	30
Ճշմարտութիւն — ի. Կուրց	1903	10
Մանկութեանս մեղքերը — Բ. Պրուս	1918	60
Մանրանկարներ — Ա. Քալանթար 2 հար.	1904	250
Մատնիչ — Վահունի (Վ. Փափազեան)	1911	50
Մարգարիտներ — լ. Ա. Լալայեան 3 հատոր		600
Մարսիմա — Կ. Սասովուկովիչ	1900	10
Մերձեցում (Անուրջներ)	Մ. Տ. Շւոտ	20
Մըսաւան — Օ. Ի. Շմիտ	1892	30
Մի անմեղ մարդու սոսկալի մահր — Վ. Վիրիստ	1905	15
Մի գիւղացու պատմութիւն — է. Շատրիան	1914	250
Մի հոսանքով — Բժ. Բուդուղեան	1915	25
Մի պտոյտ Ճապոնում — Հ. Մ. Հայկալեան	1905	50
Մոխիրների տակից — Ա. Անարոնեան	1910	40
Մուրացկանի պատմածը — ի. Ճաւաճախէ	1912	30
Յանցանք — Յովէ. Մալխասեան	1913	20
Յարութիւն — լ. Տոլստոյ	1911	150
Նառլիակա — Բ. Կիպրինով	1915	25
Նկարչի կեանքից — Գ. Բաշինչանեան	1903	70
Նօնցայի բերզը — Պ. Հայդէ	1891	30

	Դրւ.
Շինոց — Ամրագետ 1898	30
Եղբյարական զիւղը — Ա. Ահարոնեան 1913	125
Երջմոլիկներ — Ռէն 1913	20
Ողբսական — Հոմեր 1886	150
Ուսեալ պանդուխտ — Յ. Ամրաձանեան 1903	15
Չանինգների ընտանիքը — Հ. Վուդ 1911	75
Չէլկաչ — Մ. Գորկի 1903	50
Պատմուածքներ — Ա. Չեխով 1613	30
» — Ս. Տէր-Աւետիքեան 1912	60
Պատրանք — Վահունի (Վ. Փափաղեան) 1921	120
Պատրիկեանի նամակները — Ա. Նամալեան 1891	100
Պարսկական պատկերներ — Բաթֆի 1913	200
Պէտք է հետեւիլ — Ե. Ս. 1913	25
Ջոջանց տուն — Ս. Կանայեանց 1907	40
Ջուհանն Շահ և Նազանի կանում — Ի. Միրաքեան 1905	30
Ռէյնէկէ աղուէսը — Ֆ. Շմիտ 1891	60
Սիստեմ, երջանիկ իշխանը — Մ. Հալբէ և Օ. Վիլդ 1904	15
Սիրտ — Է. տէ Ամիչիս 1889	100
Սիրտ ինը պատմուածներ 1889	50
Վարդարի Սրել — Բժ. Բուզուղեան 1915	25
Վէպիկներ — Մարգար 1913	25
Վիճելմ Տելլ — Վ. Օստրոգորսկու 1904	15
» » — Շիլէր 1901	20
Վիճակ — Մ. Տվէն 1912	20
Վիշապ — Ն. Մամիկոնեան 1908	15
Վիքթուս Վոս Սալութա — Մ. Մանուէլեան 1912	30
Տարաս Բուլբա — Ն. Գօգօլ 1192	60
Տափաստանը — Ռւիդա 1914	15
Տէրն ու բանուորը — Լ. Տոլստոյ 1911	30
Ցաւագարը — Շիրվանզատէ 111	100
Փայտաշէն խրճից մինչեւ սպիտակ տուն 1916	100

	Դրւ.
Փոքրիկ թմբկահարը — է. տը Ամիչիս 1899	6
» պատմուածքներ — Բժ. Բուզուղեան 1913	25
» վայրենին — Մարիէ Տտայ 1914	25
Քնած արքայադուստրը — Ժուլովսկու 1912	20
Օրփորդ Ֆրեկետտա — Լ. Բուսսենար 1913	25
Ֆրդուսի — Ա. Խնկոյեան 1912	10
Ֆրդուսի, Ռոստամ և Սոհրաբ 1893	100



Տափաստանը — ուշ

Տէրն ու բանուորը — լ., Տոլսոց 1521

Յաւագարը — Շիրվանզատէ 111

Փայտաշէն խրճիթից մինչեւ սպիտակ տուն 1916

100  
100

ՀՀ Ազգային գրադարան



NL0224824

1030